Ն՝ 915 — 1880 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2 ՇԱԲԱԹ — ՏԷՕՐՏԻՆՃԻԻ ՍԻՆԷ

ԹԷՐԶԷՄԱՆԸ ԷՖԶԵԱՐ

ՄԻՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՒՎՄԻ ԶԱԶԷՊԱ ՏԷՐ

ԱԳՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Մէճիտիյէ 20 ղրուշտան
ՍԹԱՄՊՈԼ ԽԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 200 ղր.
Ալթը այլըգ . . . . 100 »
Իւչ այլըգ . . . . 55 »
ՎԻԼԱՅԱԹ ԽԶԻՒՆ
Բօսթա իլէ իրսալ օլունճաղլար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 ղր.
Ալթը այլըգ . . . . 120 »
Իւչ այլըգ . . . . 60 »
Մէճիտիյէ 1 ղրուշ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 ղր.
4 ինճիւ սահիֆէյէ . . 2 »
ԽՍԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ,
2 յէ 3ի ճմնւ սահիֆէլէրէ 6 ղր.
4 ինճիւ սահիֆէյէ . . 4 »
Չիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվտտտր նաֆիայա տայիր պէնճպէր մէճճանէն գապուլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրաղ, իատէ օլունմայանաղ։
Մէճիտիյէ 1 ղրուշ

իտարէխանէսի վէ մաթպասասը, Սթամպօլոսա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրո 8 տէ տիր։ — Դազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեֆիֆէյի մէվատտ հագգրնտա, Միւտիրի դազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեֆիֆէյի մէքեթիպին տախի անը նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԹԱՆԷ 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀԱԼԸ ՀԱՅԶԸՐ

Գու տէֆա մուգու պուլան թէպէտտիւլի վիւքէլյա սէպէպ օվալը հազրէրէնին քէսպը միւշքիլաթ իթմէսի մատտէսի օլտուզունտա չիւպհէ եօգ տըր։

Գաշ վէքեալէթին թէպէտտիւլի հագգընտա չէրէֆսատը օլան խաթթը Հիւմայունտա տախի պու թէպէտտիւլին սէպէպի պէեան պայրամուշ տըր։

Հագիգաթէն տէվլէթ պու կիւնքի կիւնտէ բէք միւշքիլ վէ բէք միւսիպէնա պիր հալտէ պուլունույօր։ պու տէվլէթ հիչ պիր վագթի պէօյլէ ումում Էվրօբանըն իթթիֆագ իտուպ ալէյհինէ գալգըշտըգընը, վէ պու կիւն էլինտէ օլմայան պիր թագըմ չէյլէր իչիւն թազէկգ օլունտուղունու կէօրմէմիշ տիր։

Էվրոբա Պապը Ալիյի իճպար իտիյօր, հէմ գիյատէսիյլէ իճպար իտիյօր։ Նէյէ։ Եօյլէ պիր թագըմ չէյլէրէ իճպար իտիյօր քի, պունլարը պիր թագըմը Պապը Ալինին հիչ չէլինտէ տէյիլ տիր։

Գարատաղ վէ Եունան մէսէլէսի պիրինճի՝ վէ Էրմէնիսթանտա իսլահաթ մատտէսի իքինճի գապիտէն տիրլէր։

Ցէվլէթ պու կիւն էօյլէ պիր գապիտէթօյա միւհթաճ տըր քի, հէմ Գարատաղ վէ Եունան մէսէլէսինին միւշքիլաթընը հէր նէ սուրէթլէ օլուր իսէ տէֆ իտուպ պու իքի մէսէլէտէ միւմքին մէրթէպէտտէ տէվլէթին մէնֆէաթին մուհաֆազա իթմէքլէ պէրապէր, Էվրօբայը տախի մէմնուն իտէրէք տէվլէթէ գարշը պիր հարէքէթէ մահալ պրագմասըն, հէմ իսլամաթ մէսէլէլէրինտէ ֆիրիկյաթ կէօսթէրիպ, հիչ օմազ իսէ, իսլահաթա ճիտտի սուրէթտէ պաշլանըլըգընը Էվրօբայա կէօսթէրսին։

Իչթէ զաթը հազրէթը Բաթիշահին Էվրօբայա գարշը պէօյլէ պիր հարէքէթտէ պուլունմադա միւգթէտիր պիր գապինէթօ իսթեյօրլար։ վագթ ու հալտա պունու իճապ իտիյօր։

Ծապզդ գապինէթօ պունա մուվֆֆագ օլմատըգընտան տօլայը թայիպ օլունմազ։ Պու մուվֆֆագէյէթսիզլիք՝ քէնտիլէրինին տիրայէթ վէ արզուլարընտա նօգսան պուլունտուղունտան իլերի կէլմէյիպ, ահվալը հազրէրէնին բէք միւշքիլ վէ ֆէվգէլատէ օյնասրնտան իլերի կէլմիշ տիր։ Պու եէնի գապինէթօնուն, ահվալը հազրէրէնին իճապաթընա վէ զաթը հազրէթը Բաթիշահինին ամալը Շահանէլէրինէ մուվաֆրգ սուրէթտէ հարէքէթլէ, սէֆինէի տէվլէթի չու միշքիլաթի ֆուրթունասընտան սաղլամ չրգարմադա մուվֆֆագ օլապիլէճէքլերի ումումա մէմնուլ վէ միւնթէզէր տիր։

* * *

Մուսթէլիթի տօնանմանը կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Բակուզատան հարէքէթլէ Արնաւուտլրգ սէվահիրինէ կիտէճէկի իշիտիլմիշ իքէն, հալա պունա տաիր պիր խապէր եօգ տըր։

Պու տէֆա Բակուզատան, ալընան պիր թէլէկրաֆնամէ՝ ալթը պին Գարատաղընըն Ցուլչինօյա տօղրու հարէքէթ իթտիկինի, վէ մուգավէմէթ բաաթ կէլիրլերսէ, մուհարեպէ իտէճէքլերինի պէյան իտիյօր։

Արնավուտլարըն հարէքէաթընա տայիր ալընան հալատիս բէք միւսթէլիհ տիր։ պիր բիվայէթ կէօրէ Արնավուտլար Ցուլչինօյը թէրք իտուպ չէքիլմէքտէ իմշլերը պու իսէ իքի չէյտէն պիրինէ տէյա լէթ իտէպիլիր, եա մուգավէմէթտէն վաղ կէչիպ, եվլէրինէ կիթմէքտէ օլտուգլարընա, վէ եա իստացուլչինօյը տօնանմանըն կիւլլէրէրինտէն մուհաֆազա լտէմէյէճէքլերինի անյայարագ, տաղլար թարաֆընտան Գարատաղա վուրմագ նիյէթինտէ պուլունտուգլարընա։

Հէր նէ զատար քի պու մէսէլէնին սիւրաթը հալլ ու թէսվիյէսինի արզու իտէնէր՝ Արնավուտլարըն արթըգ մուգավէմէթին ֆահտէսիզ օլտուղընը անլայարագ, վաղ կէչտիրէրինէ ի-նանմագ իսթէյօրլարընա տա, Արնաւուտլրգտան արնան հավատիս պունուն պիսպիթիւն աքսինի կէօսթէրմէքտէ տիր։

Իրդա բաա մուգատտէմա Արնավուտ բուէսասընըն քէնտիսինէ սէօզ վէրմէլէրիյէ մուգավէմէթ իտէմէյէճէքլերինի, վէ պինանէն ալէյհ մէսէլէնին գարիպէն վէ սուլհէն թէսվիյէ օլունճաղընը պէյան իթմիշ իսէ տէ, բաշի մումկին իհին սօն իշարաթը տախի մէյուսիյէթի մուճիպ օլաճագ սուրէթտէ տիր։

Արնավուտլարըն Ցուլչինօյը թէրք իտուպ չէքիլտիրլերի հավատիսինէ գարշը, պունլարըն կիւնտէն կիւնէ Ցուլչինօյա թօքսանմագտա օլմասընը, վէ ասքերտէն տախի Արնավուտ պուլունան նէֆէրլերին ֆիրար իտուպ, Արնավուտլարա իլթիհագ իթմէսի իլէ, վէլի Ռուզա բաա Շեգոտրատան չրգմայա ճէսարէթ իտէմէմքտէ իմիշ։

Պու հավատիստէն էվվէլճէ թէվաթուր պուլմուշ օլան իքի ռիվայաթ թէզիպ օլունույօր։ էվվէլա վէլի Ռիզա բաշանըն Շեգոտրատան Ցուլչինօյա կիթմէկի, վէ սանէէն ասքերին Արնավուտլարա վուրուպ ալթմըշ քիչի եօլտիրտիքլերի, վէ Արնավուտլարըն մուգավէթլէ իթմէսթիքլերի հավատիսի թէզիպ օլունմուշ ալը։

Շիմտի ասըլ եհէմմիյէթ՝ միւսթէլիթ տօնանմանը տէնիզտէն, վէ հարէքէթ իտէն ալթը պին Գարատաղընըն գարատան Ցուլչինօյա միւվասլէթ իթմէքլերինտէ տիր։

Գարատաղլըլար գարատան Ցուլչինօյա մուվասլէթլէ իթթիֆքլերինտէ, տօնանմանը մուավենէթ իլլէ պու գասապալը զապթ վէ իշղալ իտէպիլիրլերսէ տէ, Գարատաղլըլարը օրայա գատար մուհարեպէսիզ վասը օլապիլէրի բէք մէմնուլ օլմատըգը կիպի, տէնիզտէն ուզագ օլան մահէլլերտէ տախի Գարատաղլըլարը եէր զապթ իթմէրի չէօյլէ տուրսուն, քէնտի մէվգրլարընտան տախի զայլ իտէճէքլերի միւհթէմէլ տիր։

* * *

Եունան մէսէլէսինէ տաիր եէնի պիր հավատիս օլմայրպ, անլաշըլըգընա կէօրէ, տէվլէթլէր պու մէսէլէյի Գարատաղ մէսէլէսինէ թէէխիր իթմէք նիյէթինտէ տիրլէր։

Գարատաղ մէսէլէսի օ գատար էհէմմիյէթ քէսպ իթմէքտէ տիր քի, Էրօբա չիմտիլիք թէմամը։ լա պունունա մէշղուլ օլուպ, պաչգա պիր իշլէ օղրաշմաղա վաղրթ պուլմաղ։

Պունունա պէրապէր, Էվրօբա տէվլէթլերի Եունան մէսէլէսինի հիչ պիր վագթ նազարտան տիւշիւրմէեէրէք, պու մէսէլէնին՝ Պէրլին գօնֆէրանսընըն գարարը մուճիպինճէ, հալլինէ այագ պասասճաղլարը անլաշըլըեօր իսէ տէ, պու մէսէլէ իլէ օղրաշճաղլարը վագթ, պաչգա պիր մէսէլէ իլէ մէշղուլ օլմամագ իչիւն, պունու թէէխիրէ մէճպուր օլմագտա տըրլար։

Հալ պու քի թէէխիր իքի թարաֆտան բէք չօղ զիհան ու զարարը մուճիպ օլմագտա տրր։ պիր թարաֆտան Եունան՝ էշզրեա չէգարրպ, Եանեա վէ Եէնիչէհիր թարաֆլարընտա պիր թազրմ գարրշըգլարդարտա սէպէպլիյէթ վերմէքտէ, վէ հիւքիւմէթը Օսմանիեէյի մէշղուլ իթմէքտէ տիր։

Պիր թարաֆտան տա Արնավուտլար կիւնտէն կիւնէ թօրլանմագտա օլուպ, քէսպը գուվվէթ իթմէքտէ վէ պիր թագրմ միւհիմ մէվգրլարը իթթիմագտա օլտուգլարընտան, Էվրօբա պու մէսէլէյի իթթիղամ իտուպ, Պապը Ալի տախի օ եէրլէրին թէպրիմինէ մէճպուր օլտուղու վագթի, Արնավուտլարտան տօղալը բէք պէօյուք միւշքիլաթա օղրայաճագլար, վէ օ վագթի այը պու կիւն Գարատաղ ճիհէթինտէ կէօրիւլէն միւշքիլաթա միւսաբի միւշքիլաթ կէօրիւնէճէք տիր։

ԿԻՒՆԼԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Ցիւնքի կիւն Պապը Ալիտէ մէճլիսի մախսուսը վիւքելա իճթիմա իթմիշ, վէ ահվալը հազրէ իւղէրինէ միւզաքէրաթ ճէրէեան իթմիշ տիր։

Իշիտիտիյինէ կէօրէ Պապը Ալի թարաֆրնտան տիւէլը մուազամայա եէնիտէն պիր միւզաքքէրէի ումումիյէ կէօնտէրիլէճէք իմիշ։ Իչպու միւզաքքէրէեէ տաիր մէճլիսը վիւքելատան պիր մաղպաթա թանզիմ, վէ վիւքելա թարաֆընտան մէօհիւրլէնէրէք խաբիրաի Շահանէեէ արզ օլունճաղ տըր։

Պու միւզաքքէրէ՝ միւշքիլաթը հազրէրէնին պէր թարաֆ օլմասընա միւթեալլիգ օլմասը զանն օլունույօր։

Վիւքելաի ֆիխամ հազրաթը մէճլիսին խիթամընտա Մարգէյնէ պիլ ալիմէ սապահա գատար իճրիա միւզաքէրաթ իթմիշլեր տիր։

—

Զաթը Շահանէ նամընա լարագ Արնավուտ բուէսասընա պազը եվամիր վէ նասիհաթ թէպլիղ իթմէք իւզրէ, եավէրանը հազրէթը Շէհրիեարիտէն Սիւլէյման պէյէֆէնտի՝ բիհագաթընտա պիր գաչ Արնավուտ պէյլերի պունունտուղու հալտէ, Շեգոտրայա միւթեվէճճիհէն Ցէրասատէթտէն հարէքէթի իթմիշ օլուղու մէսմու տըր։

ԷՐՄԷՆԻ ՄԷՍԷԼԷՍԻ

Պու սէրլէվհա իլէ տիւնքի Ֆոբ-դ-Պոֆէր կազէթասը ամիտէքի գրդրայը եաղմըշ տըր։

«Կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Աէմանիա սէֆարէթի պաշ թէրճէմանը Մ. Թէսթա՝ Էրմէնի մէսէլէսինէ տաիր յուլիս 3 թարիխի Պապը Ալինին նօթասընա ճէվապէն սիւֆերանըն միչթէրէք պիր նօթասընը Ալպէտին բաշաեա թէսլիմ իթմիշ տիր։ Պու նօթա՝ Պապը Ալինին տէլաիրինի բէտտ իտիրօր, վէ Քիւրտլերէ Զէրքէսլէրէրին թաատտիյթը աէլէմինտէ էհալիի Խրիսթիյանիէրի հրմայէ իթմէք իւզրէ Էրմէնիսթանտա իսլահաթ իճրա օլունտուղունու ճէրհ իտիյօր։ պատէհու նօթա՝ Պապը Ալինին թէքմիլ Ասիատա իճրաի իսլահաթ իթմէկ տաիր վագը օյան պէեանաթը։ Նազարը տիգգաթա ալրեօր։ մամաֆիհի տիյօր քի, պու Նիյէթ՝ Պէրլին ահանամէսինին խասսէթէն Էրմէնիսթան իչիւն օյան 61 ինճի պէնտտէ միւնտերիճ ահքեամընը իճրասը ատտ օլունմամաղ։

«Ահքեամը մէզքուրէ՝ Քիւրտլերէ Զէրքէսլերին մէզալիմի ալէյհինտէ Խրիսթիյանլարընը հրմաեէսինէ, վէ մէնապիի սէրվէթը մէմլէքէթի թէվսի իտէճէք իսլահաթընը իճրասընա տաիր տիր։ Պու իսլահաթ միւասաթաթ միւքայէ վէ տինայէ իւզէրինէ վէ իտարէճէ ատէմը մ ըքեզլէթ (ապակեդրունացում՝) ուսուլի իւզերինէ մուէսսէս օլմալարը։ Պու իքինօգթաի նազարտան պագբլարգտա Պապը Ալինին Լայէհասը իսլահաթը իճրաթը ֆիրիկյէսի իչիւն հիչ պիր թէսպիր կէօսթէրմէեօր։ Պուրատա նօթա՝ Ապէտին բաշա թաքրընտան թէրթիպ օլունան վէ տէվլէթլերէ թէպլիղ իտիլէն մուդասմաթը միւլքայէ լայէհասընը նօգթա պէ նօգթա ճէրհ իտիյօր։

Ծապզդ խարիճիէ նազրը Ապէտին բաշա հազրէթլերինին տիւնքի կիւն մապէյնը հիւմայունա չաղրըմըշ օլտուղունու Լոթէ-ի եազրեօր։

—Մէսմուտթա կէօրէ, պու հաֆթա նէմէն օրտուի Հիւմայունը իչիւն իքի պաթարեա նէվիճատ թօր իլէ պազը միւհիմմաթը հարպկէ իրսալ օլունճաղ տըր։

—Սիսամ պէյի Ասօսիտէս բաշանըն եաղընտա Սթամպօլա կէլէճէկի իչիտիմիշ տիր։

—Իչիտիլտիյինէ կէօրէ, Սէլանիկ սօն բօսթա վաբօրու իլէ Ցերատատէ 13 բուլիթիգա միթթէհիտիրի վիրուտ իթմիշ օլտուղունտան, պունլարըն 12սի թարպուլուսը Ղարպա վէ իչիւ Ագեա գալէսինէ նէֆի իտիլէճէքլէր իմիշ։

—Շամ վէ Հալեպ վէ Ատանա կիպի սէվահիլէ եաղըն վիլայէթլերէ չիմտիկ գատար գարատան բօսթա կէօնտէրիլմէքտէ իքէն, պու քէրրէ պահրէն իրսալ օլունմայա պայրամը, վէ պու հալտէ բօսթա իւճրեթի էսկի մըգտարընը իչտէ պերինէ թէնզիլ իտիլմիշ տիր։

—Թարապլուսը Ղարպ վիլայէթինին թէլէկրաֆբուլմասընդանտան, վիլայէթը մէզքուրէեէ պիր թէլէկրաֆ խաթթը թէմտիտա իտիլմէսի թէլէկրաֆ նէզարէթինէճէ տէրտէսթը միւզաքէրէ իմիշ։

—Պիր Ամինա կաղէթասընտա օգունտուղունա կէօրէ, Ֆրէսինէտ գումբանեասընընը Լոբ Նամ վաբորը Մարսիլեատան Սթամպօլա կէլիր իքէն։ Նավարին գուրպին-տէ տէրունինտէ պիր եանկրն զուհուր իտէրէք, Սալֆա Նամ ավիզօ վաբորընն գօմանտանը Մ. Լամպէսիս խապէր ալընճա, թայֆալարը լա պէրապէր Ֆրանսըզ վաբորընա կիտուպ, ամէչի սէօնտիրմէք իչիւն թէտապիրի միւգթագիյէ իթթիխազ էյլէմիշ տիր։ Մուսմիտ.ղիլ կիտէն թայֆալարընը նրսքը՝ մալլարը տիշարը չրգարարը էսնատ, նրսքը տիկերի տախի եանկընը պատարմադա չալըշմըշ տըր։ Մ. Լամպէսիս պիր խայլի եօրուլտուգտան սօնղրա Լոբ Նամ վաբորընը թէքմիլ խարապլէթտէ գուրթարմադա մուվֆֆագ օլմուշ տըր։

—Իչիտիտիկինէ կէօրէ Էրզինկեան սանճաղընտա քեահին խօզաթ գազասը գայմագամը թէվֆիգ պէյ ազ օլունուպ, եերինէ թէմուր էֆէնտի նասպ օլունմուշ տըր։

Թէվֆիգ պէյ՝ պունտան մուգատտէմ Զարսանճագ գայմագամիրընտա պուլունուպ, կէրէք մահալը մէզքիւր էհալիսի վէ կէրէք խօզաթ էհալիսի պու մէմուրընը էֆալը սիյէթիչթիմալընտան բէք մուզտարբպ օլուպ, հէլէ խօզաթ էհալիսի 18 այտան պէրու պու գայմագամընն էլինտէ մազլում օլտուղընտան, պու տէֆա պունունն ինֆիալը՝ էհալիի մէզքիրէյէ մուճիպպի մէճմունիյէթ օլմուշ, վէ եերինէ թային օլունան թէմուր էֆէնտինին տախի էհալիրէրվէր պիր զաթ օլտուղը իչիւն խօզաթի էհալիսի տահա զիյատէ մէսրուր օլմուշ տըր։

Իւմիտ իտէրիզ քի, էֆէնտիի մումանլէյհ իշպու մէսրուրիյէթը էհալիյի ալտաթմադ։

—Ֆէրիգ Սալիհ Զէքի բաշա վէֆաթ իթմիշ տիր։

—Բաղար կիւնիւ սապահ սաաթ իքի բատտէլերինտէ ատէմին պիրի Եէնի գաբուտան գայրղա պինիպ Սամաթիայա կիտէր իքէն եօլտա սարասը թութարագ տէնիզէ տիւշմիշ վէ պօղուլմուշ տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Շապին Գարահիսարրն Գաւառ. Ժողովընտան էվվէլքի կիւն Բաթրիգխանէեէ վարիտ օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Բաթրիգ վէքիլի Խօլտամեան Գեր. Ց. Պողոս վարդապետ առաջնորդ ինթիխապ իտիլմիշ օլմաղա, ինթիխապ բաբօրթօսը եազընտա պու թարաֆա իրսալ օլունճաղմըշ։

—

Թօգաթ Էրմէնի Գաթոլիկ մէրխասասը ֆազիլէթլու կարապետ Սէրբիսգոբոս էֆէնտի տիւնքի կիւն Սթամպօլա մուվասլէթի իյլէմիշ տիր։

—

Քիւրտլերին 13 Էրմէնի քէօյիւնէ հիւճիմ իտէրէք, խարապ իտիւպ, միլի մէրքէզ իտանէ գօմիսիօնու թարաֆընտան գահթզէտեկեան կէօնտէրիլմէքտէ օլան իտանէ ագչէսի իլէ սաթքն ալընմըշ օլան հայվանաթլարտան տախի զասպ իյլէտիլէրինէ տաիր վանտան Ամեն. Խրիմեան Սրբազան հազրէթլերի թարաֆընտան բաթրիգխանէյէ թէլէկրաֆ վարիտ օլմուշ օլտուղու Լոր կաղէթասընտա օգունմուշ տըր։

—

Հիւնքեարպէյենտեան Արժ. Ց. Յովհաննէս Հայրն՝ Հայտար բաշատա Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերինին թահթը հրմայէսինտէ 20 նէֆէր թաշրալը գըղ իչիւն պիր մէքթէպ քիչատ իտէճէկի իչտիտիմիշ տիր։

—

Դպրոցասէր-Հայուհեաց ընկերութիւնը պու տէֆա Օրթաքէյտէքի մէքթէպտէն պաչգա պիր մէքթէպին ինչասընա տա միւսաչերէթ իտուպ, իչպու պինանէն քերէսթէսինի Ռենեան Աբիկ էֆէնտինին իհտա իթմէքտէ օլտուղու մաել մէմնունիյէ խապէր ալընմըշ տըր։

—

Մէսմուտթա կէօրէ, Միացեալ ընկերութիւնն էքսերիյէթի՝ եա Արսլանեան Ստեփան փաշա հազրէթլերինի վէ եախսա Աբեվեան Մոմուլն մուհարրիրի Մատթէոս Մամուրեան էֆէնտիյի 30—35 լիրա մաաշա ընկերութիւնն ուսուր ու մէսալիհինէ միւտիրի մուրախասա ինթիխապ իթմէք նէյէթինտէ տիր։

—

Վարնա առաջնորդու Արժ. Յովհաննէս վարդապետին խսթիֆա իլէտտիյի իշտիտիմիշ տիր։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ազգային Մամլոյ անխոնջ գործաւորներէն մին, Բ. էֆէնտին, որ անծանօթ չէ լրագրոյս ընթերցողաց, իրիկուններն իւր տան մէջ, ի Գում-Գաբու, ամեն կարողութեան տէր անհատից համար կարգ մը դասեր սկըսած է։ Գլխաւորապէս կաւանդէ Գաղիերէն և Թուրքերէն լեզուներ (թարգմանութիւն, խօսակցութիւն, Շարադրութիւն), և գրագիտութիւն հաշիւ, Տոմարակալութիւն, Տիեզերական Պատմութիւն և Աշխարհագրութիւն։ Նաև, Հայերէն, Անգղիերէն, Գաղիերէն, և Թուրքերէն լեզուներէ իրարու թարգմանութիւններ կ'ընէ բերանացի և գրաւոր, և այդ լեզուներով ամեն տեսակ և ամեն ձեւ գրութիւններ կը խմբագրէ, և կ'ուսուցանէ խմբագրել։ Լրագրոյս Տնօրէնութիւնը կրնայ ապահովել թէ դիմողք յոյժ գոհ պիտի լինեն յամենայնի։ Աւելի տեղեկութիւններ կրնան ստացուիլ Թէրզիճանը էֆէնտի խմբագրատունէն։ 2—1

ՏՕԳԹՕՐ ՏԱՏԸՐԵԱՆ

Տօգթօրը մումանլէյհ պունտան պէօյլէ ֆինճանճլար եօգուշունտա Բրիդա բայա գօնաղընը ինթթիխապինտէ եէնի եաբըլան Շարգ չարշըսընտա եօգաբքի գաթտա 39 նիւմէրօլու օտատա բազար կիւնէրինտէն մատատա հէր կիւն սաաթ 6 տան 10 ա գատար միւրաճաաթ իտէն խասթէկեանը գապուլ իտէճէք տիր։ 5—1

ԱԼԷՄԱՆԻԱ.

—

Պերլինտէն սեպտեմբեր 3 թարիխլէ Ժորնալ դ'Ալլամ կազէթասընա եազըլան պիր մէքթուպտա բրէնս Պիզմարգ իլէ Պարօն Հայմերլէնին միւզագաթը հագգընտա թէլիֆէնի ֆէրա կէօրիւլմիւշ տիր.

«Վիէննանըն տիրլօմաթիգ տարէլերինտէ պէյան օլունարգընա կէօրէ, Պարօն Հայմերլէնին Ֆրիտրիհշրուհէտէ բրէնս Պիզմարգա վուգու պուլան զիյարէթինտէն մագսէտ՝ Շարգ մէսէլէսի խուսուսընտա Ալէմանիա իլէ Ավսթրիա-Մաճարիսթան միյանէսինտէ պիր իթթիֆագ հուսուլէ կէթիրմէք տիր. քէզալիք պու իքի տիրլօմաթլար՝ քէնտի մէմլէքէթլերի միյանընտա օլան բօլթիգա վէ թիճարէթ միւնասէպաթընտան տախի պահն իթմիշլեր իմիշ. Ռիվայէթ խտիլիկինէ կէօրէ, բրէնս Պիզմարգ պու սօն մէսէլէյէ պէօյլուք պիր էհէմիյէթ վերմէքտէ օլուպ, լաքին միւզաքերաթըն պիր նէթիճէսի ֆիրիյէյէ միւնէբրը օլմասընա չիւպհէ վար տըր, զիրա՝ պիզիմիզի էգօնոմի մէսէլէլերինտէ Վիէննա իլէ Բէրլին արասընտա պիր բէգապէթ մէվճուտ օլուտըրնտան, պու պապատ Ա. ւսթրիա-Մաճարիսթան հիւքիմէթինէ էլի այագը պաղը տըր.»

Թայմսը երնէ սեպտ. 3 թարիխլէ Պէրլինտէն ալըպ նէյը իթտիկի պիր թէլէկրաֆա կէօրէ, Ռուսիա իմբէրաթօրընը պիրտատէրի կրան տուդ Գոնսթանթէն՝ պիր կիւն էվվէլ Ալէմանիա իմբէրաթօրընը հուզուրընա չրգարգտան ասնդրա, մէգքիւր թէլէկրաֆքն թարիխ կիւնիւ Լոնտրայա աղիմէթ իթմիշ տիր.

Քէզալիք կրանտիւք Ալէքսիս՝ բըրէնս Շագուսքի իլէ պէրապէր Պէրլինտէն միւրուր իտերէք Բարիզէ կիթմիշ տիր.

Կէօրիւնիւշտէ Ալէմանիա/լէ Ավսթրիա արասընտա միւնասէպաթ բէյտէրբէյ խիւլուս վէ մուհապէթէ միւպետտէլ օլույօր. Ավսթրիա—Մաճարիսթան վէլիի ատը պու այրն 12 սինտէ Պէրլինտէ պէրլէնմէքտէ իմիշ. Պու բրէնս՝ Պրանտէնպուրկ ատ-հլանընը ասը գօմէնտանը իսէ տէ, կէճ եէթիշիպ պունարընն բէտմի կէչիտինտէ հազրը պուլունամամըշ, զիրա պու կէչիտ սեպտ. 10 տա իճրա օլունմուշ տըր, լաքին ֆաբրի միրալայը պուլունտուղու խասսա կըրընտիյէ ադէրինին բէտմը կէչիտինտէ հազրը պուլունմուշ տըր. Ավսթրիա վէլիսանընը զիյարէթի միւնասէպէթիյէ Ալէմանիա իմբէրաթօրը՝ սէրայրն միթէպէրանընա պէօյիւք պիր զիյաֆէթ վերմիշ օլաճագ, վէ Ավսթրիա սէֆարէթխանէսինտէ տէ օնա միւմասիլ պիր զիյաֆէթ վերիլէճէքտիր. Լաքին պու պապատ Պէրլինտէն հէնուզ պիր խաբէր ալընմամըշ տիր.

—=—

Բէուընէ Ցայտունէ կազէթասը՝ Սէհան մուհարէպէսի մալիմէսինին տեվրը սէնէվիսի հագգընտա Պէրլինտէն մէվրուտ պիր մէգալէյէ միւթալէաթը ալթէյէյի իլավէ էթմիշ տիր.

«Բէք թապիի տիր քի, պու կիւն կէօղէր տեվէլէին միճէատէտէն զապթ էթմիշ օլտուղու մէմէքէթ ազրու միւթատէն զիյատ աէօնէրլեր. Նէ չարէ քի, պիր սէնէ էվվէլ Ալլաս Լօրէնին մուխթարիյէթէ իքիրաղը իլէ, պունտան պուրահա իւմիտ օլունան նէթիճէյէր հուսուլէ կէմէմիշ տիր, ահվալէ վագրքի օլընը պունու սեթը էթմէզլէր. վալինին իճրա էթտիկի իտարէճէ բօլթիգա սայէսինտէ էյալաթը մէգքիւրէյի Ալէման էթմէք իչիւն սէքրդ սէնէ պէյլիք մէշաղաթլա հեր նէ իճրա օլունմուշ խաիսոէ, պիր սէնէ զարքընտա զայպ օլմուշ տըր, վէ պու զայպ ու զիյանընն եէրինի տօպտուրմագ իչիւն բէք չօղ սէնէլէր լազըմ տըր. Պիլճիմէ Ալէման մէմուրլարը մէմալէքի մէգքիւրէյի պրագդպ չէրգմագ իսթէէօրլար, զիրա օրտտա զաթէն էհալի խուսուսէթլի օլուպ ատայմա տա մէմուրիյնտէն սագընմագտա օլտուգլարը կէպի, Ալէման հիւքիմէթի տէ քէնտիլէրինի զանն խտէրսին թէրքթիմիշ, վէ մէնգիյաթը վաթանբէրվէրանէլէրինէ չօղ տէֆա էհէմմիյէթ վերմէմիշ տիր.

«Շիմտի մէմուրինի մէրգումէ մէմլէքէթլերինէ ավտէթ խուսուսընտա տահա զիյատէ միւշքիլաթա օզրայրպ, չէօյլէ քի, մաշլարը արթըրըլարագ երինէ Ալլաս Լօրէն էյալէթինտէ գալմայա մէճպուր խոլիյօրլար. Հալ պու քի պաղը Ալէման մուալիմլերի էվլատլարընը թէմամը յա Ալէման մէգթէպլէրինտէ թէրպիյէ իթմէք իչիւն վաթանլարընա ավտէթ իթմէք խաթէմէքտէ տիր.»

Բէուընէ Ցայտունէն իշպու մէգալէսինտէն տօյայը Սթրասպուրկըն Կոպէր տը ԼԱլլամ Լօրէն նամ բէսմի կազէթասը պէրվէճճի աթի եազմըշ տըր.

«Բէուընէ Ցայտունէ կիպի պիր միւթպէր կազէթա քէնտի սիթունլարընտա պէօյէ պիր պէյանաթ տէրճ իտէր իսէ, էօյլէ ֆարզ իթմէլի տիր քի, մէգքիւր կազէթա հէյէթը թահրիրկէսի էֆքէարընճա, մէվզի վէ վազիյէթլերի սայէսինտէ պու կիպի պիր մուհաքէմէտէ պսէլունապիլէն զէվզաթ թարաֆքընտան վիւրուտ իթմիշ տիր. Իշ բէք նազիք պիր շէյ օլտուղընտան, պունուն լաթիֆէ վէ եա արսըզլըզ օլմասընա ինանըլամազ.»

Լիոնէն դ'Ալլամ-Լէրէն կազէթասը տախի չու վէճճէյէ պէյանը էֆքէար իտիյօր.

«Բէուընէ Ցայտունէ կազէթասը Սէտան ֆիւթուհաթընն տեվրը սէնէվիսի հագգընտա բօլթիգի վէ հրսսի պիր միւթալէաատա պուլունարագ, Ալլաս-Լօրէնտէն վէ Ալէմանիանընն պիլճիմէճ պէօյիւք ֆիւթուհաթլարընտան պահս իթմիշ տիր. Բէուընէ Ցայտունէ՝ Ալլաս Լօրէնտէն պահս իթտիկինտէ, բէք քէսկին պահարլանմըշ պիր մէգալէտէն պաշգա պիր շէյ մէմուլ օլունմազ. պէհէր իպարէ՝ Լէնկ Թիմուրը իմշաբանը հավի տիր.»

Ալէմանիա պանգասը՝ Պրէմ վէ Համպուրկ շիւպէլերինին շլմտիքի հալտէ ալթուն ազէ իլէ պէտէլ թէէտիյէ իթմէմէլերի իչիւն շիւիւպաթը մէգքիւրէ միւտիրլէրինէ եմր վերմիշ իմիշ.

—=—

Սեպտեմբեր 6 թարիխլէ Պէրլինտէն եազըլան պիր հավատիսէ կէօրէ իսէ, հեր նէ գատար շէհրը մէգքիւրտէ պէօյլէ պիր հավատիս զուհուր իթմիշ իսէ տէ, մէգքիւր Պանգանընն նէ պանդա պիլէթլերինէ, նէ չէտերէ, նէ տէ հիչ պիր եվրադը նազտիյէյէ պէտէլ ալթուն ազէ վերմէմէք ազմինտէ պուլունմասընը, վէ պունտան պէօյէ տէ պուլունմայաճաղը մէվսուզէն խապէր վերիլիյօր. Գիրաքս չու սահիհ տիր քի, Ալէմանիա Պանգասընն Պէրլինտէն մասատա պիլճիմէճ շէհիրլերինտէքի պիր դաչ շիւպէլերքիւլիյէթլի ալթուն ազէ իսթէյէն զէվզաթն մէրքէզ իտարէսինէ միւրաճաաթ իթմէլերինէ իսթար իթմիշլեր տիր, զիրա պու շիւպէլերտէ քիֆայէթ իտէճէք մըգտար ալթուն եօգմըշ, վէ Պանգա թարաֆընտան մասրաֆ իտիլերէք, մէգքիւր շիւպէլերին Պէրլինտէն ալթուն ազէ կէթիրթմէլերի լազըմ օլաճաղմըշ.

ՆԻՄԱՑԻՇԻ ՊԱՀՐԻ

—

Գիր Ալէման կազէթասը, շիմտիքի նիւմայիշի պահրի միւնասէպէթիյլէ, պունտան եվվէլ վուղու պուլան նիւմայիշլեր հագդընտա պիր մալիւմաթը թարիխիյէ եազմըշ օլմաղլա, պունուն ֆահտէտէն խալի օլմասընաճաղընտան, պէր վէճճի աթի խիւլասա օլունմուշ տուր.

«Իքի վէ պիր չօղ տէվլէթլերին տօնանմալարը, տիկէր պիր տեվլէթէ ճէպրէն պիր շէյ եարարլըմագ վէ եախօտ կէրի տուրտուրմագ իչիւն պու ասրըն իպթիտասընտան պէրու չօղ տէֆա թօրլանմըշլար տըր. 1832 սէնէսինտէ պիր Ինկիլիզ վէ Ֆրանսըզ տօնանմասը Հոլանտա սէվահիլինի ապլոգա իթտի. օնտան պէշ սէնէ եվվէլ օրթասա հիչ պիր մուհարէպէ էսէրի օլմատըզը հալտէ, Ինկիլթերրա, Ֆրանսա վէ Ռուսիա տօնանմալարը, եունանը ասիլէր լէհինտէ սուրէթը մուէսսիրէտէ նիւմայիշ իճրա իթտիքէրինտէն, Նավարին մուհարէպէսի վուգուա կէլտի. Պու իքի վագասա, եանի 1827 տէ Մօրատա վէ 1832 տէ Պէլճիգասա հէմ ասքէրիյէ վէ հէմ տէ պահրիյճէճ միւտահիլէ վուգու պուլտու. Պէշ սէնէ սօնրա ժէնէրալ ժէրար, 30,000 Ֆրանսըզլա Ռուվէր շէհրի բիշկեահընտա զուհուր իթտի. պունըր միսալ տըր. 1855 տէ Բիրէ լիմանընտա տա եունանիսթան վէ Բանէլէնէր եանի իթթիհասը եունան թարաֆկիրանը ալէյհինտէ նիւմայիշլեր իտիլտի. 1866 տա Սուրիա սէվահիլինտէ պիր գաչ պէն խրիսթիյան գաթլ իթմիշ օլան Տիւրզիւլեր ալէյհինտէ նիւմայիշ իճրա օլունտու. Բիրէ վագասընտա պիր գաչ կիւն իչիւն եունան սէվահիլինէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ ասքէրի չըգարըլմը. Սուրիա վագասընտա ժէնէրալ Գոֆօրտ'Օրուլքէնտի պիր լիվա ասքէրիյլէ պէրապէր ճէպկէլը Լիպանանա ալթը այ իգամէթ իթտի.

«Պու տէֆա պիլ ճիւմլէ տեվլէթլեր միւտահլէէ իթմէքտէ օլուպ, վագասա պունըրըն պաղըլարը, մէսէլա պիր վագթ պիրինճի սընըֆտա պուլունմագ միւթատընտա օյան Ֆրանսա՝ եվվէլա չըգ նազ ու խթիզնա իթմիշլեր իսէ տէ, նիհայէթ չու ազրատա վուգու պուլան նիւմայիշի պահրիյէ իչթիրաք էյէմիշլեր տիր.»

ՐՈՒՍԻԱ ԻՄԲԵԼՐԱԹՈՐԸՆԱ ՍՈՒԻ ԴԱՍՏ

—

Ճումա էրթէսի կիւնքի նիւսխէմիզտէ, Տէյլի Նիւզըն Բէթէրսպուրկ մուխաբիրինտէն այտրը մալիւմաթա կէօրէ, իմբէրաթօրըն Լիվատիայա կիտէճէկի եօլ իւզէրինտէ պիր լաղըմ պուլունմուշ օլտուղը, վէ պու լաղըմընն ժէնէրալ Մէլիգօֆքն հիմմէթիյլէ պուլունարըզ եազըմըշ իսի. Պու լաղըմ իքի ատէտ օլուպ, միւշարիւէյհին թահթը իտարէսինտէ պուլունան հիւքիմէթլերին նէ տէրէճէտէ տիգդաթլա կէօղէթտիքլերի պէօյէ սուի դաստաբրընն մէյտանա չըգարըլմասընտան անլաշըլմագտա տըր. Պու լաղըմլարընն պիրի էքթիրէնօսլավէեաէթինին տէմիր եօլու իւզէրինտէ պուլունուպ, տիկէրի տախի թօրտա էեաէթինտէ, Սիմֆէրօբօլ եօլունտան 116 վերստ մէսաֆէտէ քէչֆ օլունմուշ տըր. Պու լաղըմլարտա իքի սանտրդ տինամիթ պարութը օլուպ, ատէթչէմէք իչիւն տէ էլէքթրիք թէլլի գուլանըմըշ, լաքին էլէքթրիգ մաքինասը եօգ իմիշ.

Պու լաղըմլարընն պիրի ճումասա վէ տիկէրի բազար կիւնիւ մէյտանա չըգարըլըպ, բազար երթէսի կիւնիւ տէ իմբէրաթօրընն Բէթերսպուրկտան եօլա չըգաճաղը կիւն իմիշ. Մալիւմ իսի քի, պու կիպի ճինայէթլերին էօնիւնի ալմագ իչիւն հէր թարաֆտա բէք զիեատէ տիգդաթ օլունմագտա իսի, զիրա էֆքեարը իսթիլալճույանէ խապրտէն խայլի քէսքը սիւքիսնէթ իթմիշ իսէ տէ, սիւթիւն պիւթիւնէ թէսքին օլունտուղընտա քիմսէ ինանմամագտա տըր.

Գոնթ Լօրիս Մէլիգօֆքն ազբաթըրտըը լաքին չօղ իշ կէօրիւճիւ նէզարէթի՝ մէմէքէթի էզճէքէ տէյու զանն իտիրէն պու ֆէլաքէթին եանի նիհիլիզմին էօնիւնիւ ալմաղա մուվաֆֆագ օլմուշ տըր. Էքթիրէնօսլավ լաղըմը հագգընտա հէնուզ թաֆսիլաթ եօգ տըր, լաքին թօրիտ էեաէթինտէքի լաղըմըն հավատիսի մէվսուգ տըր.

ՏԻԳՐԻՍՏԷ ԳՈՒՐՍԱՆԼԸԳ

—

Թայմս օֆ Ինդիա նամ կազէթասը Տիգրիս նէհրի իւզէրինտէ իշլէթէն Խալիֆա նամ Ինկիլիզ վաբօրու ալէյհինտէ Ալրապլարըն թաարրուզընտան պահս իտէն չու աթիտէքի մէքթուպը տերճ իթմիշ տիր.

«Խալիֆա Ինկիլիզ սանճաղընը համիլ օլան պիր Ինկիլիզ սէֆինէսի տիր, վէ պիր չօղ եիւքիւ վէ 100 գատար եօլճուսու պուլունտուղանն մատտա, Հինտ բասրա չանթասընը տա համիլ իսի. Սիկհլանմըշ պիր պէօլիւք Ալրապ՝ կիւնտիւզ վագթընտա սէֆինէի մէզքիւրէեն զապթ իթմէք իսթէմիշլեր իսէ տէ, գարտանըն մէհարէթի վէ թէլլաշ կէօսթէրմէմէսի սայէսինտէ պու թաարրուզ հիչ էրգմըշ տըր. Լաքին պիր եօլճու իլէ նօսթրօմօ թէլէֆ օլմուշ վէ գարտանէ պաշ մաքինիսթ տտսի եարալանմըշլար տըր. Պու վագասընն իւզէրինէ մահալլի աշիրէթ բէյսի պուլունան Ապու-Պէն-Մոհամմէտ ալէյհինտէ իճրան մուամէլէ օլունապիլիր. Պունուն գապիլէսի տէօրթ սէնէտէն պէրու հիւքիմէթսիզլիք հալինտէ օլուպ, հաթթա իքի սէնէ եվվէլ տէ պունուն ատամլարը պիր մալունանրն իքի թայֆասընը էօլմիւրմիւշլեր տիր. Պու մալունա եէրիլիրէրին օլտուղունտան, մէգքիւր ճինայէթ իւզէրինէ քիմսէ պիր շէյ սէօյլէմէմիշ տիր, լաքին Հինտտէն կէլէն պիր վաբօրտա տա պէօյլէ պիր վուգուաթ օլտուղու իչիւն տօգուղ արապ սօրլմըշլար տըր.

«Լէկէր պու միճաղաթը շէտիտ երինէ իճրա օլունմաղ իսէ, եինէ ինկիլիզ սէֆինէլերի Տիգրիս իւզէրինտէ իճրան սէյրը սէֆանին տէմէյէճէքլերիր, զիրա կէլէճէք Հինտ բասրա վաբօրընն ալէյհինտէ եինէ պիր հիւճում հազըրլանտըզընը իչիւն թաիք. Մ. Լինչ վէ Գումբանիասը 1863 սէնէսինտէ պու բասրայը թէէսիս իթմիշ օլուպ, պունը Ինկիլթերրա հիւքիմէթի թարաֆընտան հրմայէ օլունմալըբրլար, վէ Ինկիլիզ սանճաղընա աթէշ իսէն Արապլար շէտիտէն Օսմանը հիւքիմէթի թարաֆընտան թէէտիպ օլունմալըտրրլար. Արապ շէյխլերինին ատէթի դապահաթլըլարը տուվարա եօրմէք վէ եա թաշա թութմագ վէ եախօտ էլէրինի քէսմէքտիր. պու տէֆա մուամիլէյհիմին սէրիան իճրաի ատալէթ իթմէլերի մէմուլ տըր. Տիգրիս նէհրի իւզէրինէքի գուրսանլըգ Ինկիլիզ թօր տուպալարընն թահթը հրմայէսինտէ բէիս թարաֆընտան պիր վագթի չէտիտէն թէէտիպ օլունմագտա իսի. չիմտի տախի պու գուրսանլըգ եէնիտէն պաշ գալընըրմամալը, վէ Հինտիսթան հիւքիմէթի նուֆուզ կէօսթէրտէն կէրի տուրմամալը տըր.» (Մ-ռ-դ.)

ՊԱԹՈՒՄ ՀԻՃՐԷԹԻ

—

Պաթումտա Ռուսիա մէմուրլարը էհալիի Խալավիյէի մուհաճէրէթ էֆքարընտան վազ կէչիրմէք մագսատի իլէ չու պէյանանամէյի նէշր իթմիշլեր տիր.

«Ռուսիա հիւքիմէթինին էհալիի Օսմանիյէ եմլաքընը միւսատէրէ իտէճէյի շայիալարը իւզէրինէ պաղը մահալլէը սէքէնէսի հիճրէթի դէյամ իյէմիշլեր տիր.

«Պու պիչարէլեր տիւչար օլաճաղլարը ֆէրաքէթի պիմէտիքլերինտէն, զիրը օլունան չայիալարա նիհայէթ վիրմէք իւզրէ Ռուսիա հիւքիմէթինին թէտապիրի աթիյէսինի իլան իյէրիզ.

«1° Ցինի Խալամա բիայէթ օլունաճագ տըր. ինթիգամ մէմնուտրը. քիմէնէ էհալիի Խալամիյէ նիսվանընա թէսալլուֆ խտէմէյէճէք տիր. Շերիաթը Խալամիյէ կիսալ Ռուսիա նազամաթը տախի նիսվանա բիայէթի էմր իտէր.

«2° Խալամ պէյնինտէ վուգուպուլան ինթիլաֆաթ վէ տասալի հիւքիմէթը Օսմանիյէ ղէմանընտա օլտուղու կիպի, չէրիաթը Խալամիյէյէ թաթպիգ օլունաճագ տըր.

«3° Վէրկիլէր զամմ օլունմայաճագ տըր. աշար եէրինէ մագթուէն պիր մըգտար ագչէ ալընաճագ տըր, վէ ֆուգարա աղնիատան զիեատէ միւքելլէֆ օլմայաճագ տըր. Վերկիլէր եվվէլքինտէն զիյատէ օլմայըպ, ֆուգարա պիւթիւն պիւթիւն մուաֆ օլաճագ տըր.

«4° Օրմանլարատան իսթիֆատէ հագգը եվվէլքի կիպի գալաճագ տըր.

«5° Ռուսիա հիւքիմէթի՝ կիրճիսթան վէ Գավգասիա տա օլտուղու կիպի Պաթումտան ասքէր ալմաեաճագ տըր, վէ ֆագաթ մուհաֆազաի հուտուտ իչիւն մուվազզաֆ ասքէրը միքտիյէ թէչքիլ օլունաճագ տըր.

«Լէհալի՝ վաթանը տիւշմէն ալէյհինէ մուհաֆազա վազիֆէսի իլէ միւքելլէֆ պուլունմազլա, Պաթում էհալիսի վազիֆէի մէգքիւրէյի մուզատտէս թանրեաճագ տըր.

«6° Ճամիլէրէ մէրպուտ մէտրէսէլեր եվվէլքի կիպի թանզիմ օլունարագ, Ռուսիա հիւքիմէթի թարաֆընտան Միւսլիման մէքթէպլէրինէ իանէի նագտիյէ իթտա օլունաճագ տըր.

«Ռուս մէքթէպլերի տախի քիչատ օլունաճագ իսէ տէ, պունը պա չակիրտ իրսալի մէճպուրի օրմայաճագ տըր.

«7° Կէօրիւքլը ղազվ օլունմայըպ, էհալիյէ իհթիյաճաթը մահալիյէ նիսպէթինտէ էմթաալ էճնէպիյէ խտալինէ րուխսաթ վերիլէճէք տիր.

«8° Պէրլին ահտնամէսինտէ մուայեէն օյան միւտտէթին նիհայեէթինէ գատար հէրքէս մէմալիքը Օսմանիյէեէ հիճրէթէ վէ արազիտէն մատտա էմլաքընը ֆիրուխթա մէէղուն տըր.

«Միւտտէթը մէգքիւրէտէն սոնրա հիճրէթ օլունմայըպ, սեեահաթ իչիւն բասաբրթի իսթիհսալ օլունաճագ տըր.

«9° Էյզբեա վէ գուրսանլար չէտիտէն միճաղաթ օլունաճագլար տըր.

«10° Հարէքէթլերի իլէ իսթիհգագլարը թէպէյեուն իտէն Միւսլիմանլար՝ քիչիւք մէմուրլէրտէն պաչգա միւտիրլիքլերէ տախի թային օլունաճագլար տըր.

«11° Ռուսիա տէվլէթի էհալիեէ հիւսնիւ մուամէլէ վէ իհթիեաճլարը թէտգիգ օլունմասընը էմր իտէր. Լէհալի իսթիտաբրընը վալիյէ թագտիմ իտէճէք վէ օ տախի պունլարը մէրճիրինէ հէվալէեէճէք տիր.»

Ե.

ՀԱՅՈՑ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՆԸ —ՊԱՆԴՈՒԽՏԻ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՈՑ

—

(Շարունակութիւն 914 թիւէ)

Արդարև՝ ոչ միայն Հայաստանի շրջակայ սահմանակից ազգաց, որոնց վրայ խօսեցանք, այլ նաև ներսը գտնուած բնակիչ ցեղերուն համար՝ չէ այնպէս հեշտին և անդորր, որ Հայը՝ Հայաստանի մէջ ունեցած առաջնութիւնը պահէ.

Թուրքիոյ Հայաստանը, կամ Հայաբնակ գաւառներն՝ իրենց ընդարձակութեան համեմատ՝ չուներ բաւական բնակիչ. եւ այս անբաւական թիւն ևս ըստ բոլորին չէ բաղկացեալ ի Հայոց. Հայոց հետ Հայաստանի մէջ ի միասին կը բնակին նաև ուրիշ ցեղեր կամ ժողովուրդներ, որոնք թէև յարաբերութեամբ առ այս, չըլլան քան զայն բազմաթիւ, սակայն և այնպէս նաև անոնց ամէն մէկը ինքնին առանձինն առեալ՝ ըստ բաւականին մեծակալ թիւ մը կը կազմեն, իսկ ամէնքը միանդամայն՝ ևս առաւել.

Այս ազգերուն կամ ժողովուրդներուն գլխաւորներն են. առաջին՝ Թուրք անուանովնշանակուած Իսլամք, որոնց եթէ կէսը իրօք Թուրք է, կամ Թուրք ցեղէ սերեալ, միւս կէսը, և թերևս աւելին ևս՝ առանց երկբայութեան Հայ է, կամ ի Հայոց սերեալ երկրորդը՝ կանուանի Քիւրտ, որուն ևս գոնէ կէսն Հայ և ի Հայոց սերեալ է. երրորդն են Ասորական—Քաղդէական ցեղերն՝ որոնք միւսներուն հետ համեմատելով՝ շատ նուազ թիւ մը կը կազմեն. Ասոնցմէ դուրս՝ Հայաստանի մէջ եղած ուրիշ ազգաց բեկորներն՝ մեր ի տեսութիւն առած առաջարկութեան նկատմամբ՝ մեծ նշանակութիւն մը չունին ատ և այժմ.

Վերը յիշուած երեք ժողովուրդներն և ոչ մին այսօր՝ ի քաղաքակրթութեան՝ Հայոց հետ մրցելու պայմանի մէջ կը գտնուի. Թուրք յորջորջումն ունող ցեղը՝ Հայոցմէ եաքը՝ Հայաստանի մէջ թուով ամենէն աւելի բազմաւորը կրնայ համարուիլ, որ ըստ մեծագոյն մասին՝ աւելի հայեցողական կենաց և հոգագործական զբաղանաց տուած է զինքը. իր ընչաւէտներն ունին հողեր և կալուածներ. սակայն ուսմունք, գիտութիւնք և արհեստք՝ չեն յառաջացած իրենց քով. Ասոնք եթէ իրենք զիրենք սակաւ մի չափաւորեն, փոխանակ Հայոց դէմ ոսոխելու, կրնան անշուշտ անոնց հետ միաբան միոյ հասարակաց հայրենեաց բարելաւութեանն օժանդակել. ոչ հայրենեաց միայն, այլ նաև ծագմամբ՝ գրեթէ ըստ մեծի մասին միև նոյն աղբիւրէ յառաջ բխած ըլլալով.

Քիւրտ անունը կրող ժողովրդեան գալով, ներուի մեզի փոքր զարտուղութիւն մը, Ասիական Տաճկաստանի մէջ գտնուած բոլոր Քրդաց թիւը մեր առած տեղեկութեանց նայելով՝ քանի մը տարիէ ի վեր՝ իբր միլիոն մը կը համարէինք. ասկէց ամիս մը առաջ վիճակագրութեան մը հանդիպեցանք, այս տարի Եւրոպա տպագրուած, յորում 700,000 միայն կը հաշուի Ասիական թիւրքիոյ Քրդաց բնորական գումարը. Ասոնց չարժուն և տեղափոխիկ հանգամանքն ի նկատողութիւն առնելով՝ անյարմար չի թուիր թերևս ըսելը՝ որ այս երկու թիւերը (1,000.000, և 700,000) միջին հաշուին առաւելագոյնը և նուազագոյնն ըլլան. Այս հարեւանցի յիշատակութենէն ետև՝ դառնալով մեր խօսից կարգին, Քիւրտերը՝ ընդհանրապէս առեալ, Հայոց հակապատկերը կը ներկայացնեն, ինչ որ Հայը կը ժողովէ, անոնք ցրուելու կաշխատին, քաղաքակրթութեան մէջ Քրդաց մրցումն ընդ Հայոց, այս կերպէ և կը կայանայ յայտնիսիս. Քրդերը՝ ըստ մասին՝ Պարսից Աքէմենիդ թագաւորաց ժամանակը յիշուած Քարդաներէն կամ Քարդաքներէն սերուած կը համարուին. Պողերիոս՝ Քարդա կամ Քարդաք անունով՝ առանձին ազգ մը կամանայ, որով կրնան նոյնանալ Քարտուքաց կամ Կորդուաց հետ. Սուրասա՝ հին Պարսկերէնի Քարտա բառը՝ մի և նոյն կը դնէ նոր Պարսկերէնի Քիւրտ բառին հետ, որոց երբ

կուրն ևս միօրինակ կը նշանակեն հուժկու, թաղմարար։ Իսկ Սորբոն՝ այս քարդային կամ քարդաքին համար կըսէ թէ անկանոն զօրաց գունդ մըն էր այն, որ յափշտակութեամբք կապրէր։ Հին ժամանակ Ցունաց դէմ մըղուած Պարսկական պատերազմներուն մէջ քարդաքներուն խօսքը կըլլայ։ Թոյ՛ք անոր բաւական նշանակութեանը միտ չդնելով անկանոն զօրաց տեղ կառնուին զայն։ Ինչպէս և հիմա Պաշը պօզուք բառն ևս անկանոնին հետ իրը նոյնանշան կը գործածուի։ Քարդաքներն այնպիսի տեսակ մը անկանոն զօրք էին, որ ոչ հագուստ ունէին, ոչ թոշակ և ոչ ամսական, ուստի և ասպատակութեամբ և աւարառութեամբ կը ճարէին իրենց ապրուստն ու պարէնը։

Քարեկարգութիւնք։ Եթէ ի վանքի ի գործ դրուելու ըլլան, այն ատեն անշուշտ պիտոր համոզուին Քիւրդերն՝ որ այլ ևս քարտակութիւնը՝ կորուսանէ պիտոր իւր այն ստացական նշանակութիւնը (անկանոն զօրք) և ևս այնու իմացուածով չպիտի կրնայ տեղի ունենալ այնուհետև։ Դարձեալ՝ պիտոր համոզուին ևս որ պէտք է իրենք իրենց քրտանց երկրը միայն վայելեն, առանց ուրիշին վաստակոցը աչք նետելու։ Գուցէ այն ատեն յիշեն ևս՝ որ եթէ իրենց մէկ մասը քարտա է և քարտաներէն առաջ եկած, միւս մասը (և Հայաստանի մէջ թերևս մեծագոյնը) ի կորդուացոց և յայլոց Հայ ցեղից սերեալ է։ և հետևաբար իրենց հայրենակցաց հետ զուգընթաց աշխատութեամբ՝ փոյթ և ջանք ունենան անոնց հետ ի միասին մասնակից ըլլալ քաղաքակրթութեան և վայելել անդորրութեամբ բարեկարգութեան և բարեբաղութեան արդասիքը։

Սորական-Քաղդէական ցեղերը միանգամայն առեալ մեծ թիւ մը չեն կացուցաներ, բայց և այնպէս չորս առանձին հասարակութեան բաժնուած են, Սորի, Եագուպի, Քիլտանի և Նաստուրի։ Քաղաքակրթութեան մէջ ևս ասոնք տակաւին շատ յետամնայ են։ Հայաստանի մէջ գլխաւորապէս ասոնց բնակած տեղերն են Աղձնեաց, Կորդուաց և Մոկաց աշխարհները կամ գաւառները։ Ասորական-Քաղդէական ցեղերուն վրայ և ոչ թերևս ակնարկութիւն մը ընել յօժարելինք, եթէ նկատողութեան առնուելու և գուցէ ծանր հետեւութիւն ունեցող նըշանաւոր կէտ մը մեր ուշադրութիւնը չի գրաւէր, անանկ կէտ մը՝ որ քիչ չի յուզեր և տագնապեր սակաւ մի հեռուն դիտողին սիրտն ու միտքը։ Վերը նշանակուած երեք գաւառաց մէջ ամեն միջոց ի գործ կը դրուի և ամենայն ջանիւք փոյթ կը տարուի, գլխաւորապէս յիշատակեալ Ասորական-Քաղդէական հասարակութիւններէն բաղկացեալ և անոնցմէ զատեալ, և գուցէ անոնց հետ համանուն՝ իրը հինգերորդ հասարակութիւն մը կազմել, որ չի պիտոր ըլլայ և ոչ անուանուի Հայ. բայց սակայն նոյն գաւառաց և անոնց մօտակայ տեղերը գըտնուած Հայութեան (նաև անշուշտ Քրդաց և այլոց ևս ժողովրդոց) տուժիւքը՝ ճշնի պիտոր աճելու և ստուարանալու։ և եթէ շատ աւելի յապաղէ սպասուած բարեկարգութիւնը, նախանձնդդեմոսոխութեան մը ազդեցութեամբ յառաջ եկած և ապագային մէջ ծանր հետեւութիւններ և թերևս դիտումներ բովանդակող դիրք մը յօրինուած և պատրաստուած պիտոր գտնենք, յորմէ Ազատողը միայն Հայը չպիտոր ըլլայ։ Հաւատարիմ հպատակաց շահերուն հետ՝ կրնան նաև բարձրագոյն և թերևս աւելի կենսականներ վտանգի մէջ դրուիլ։

Զուգելով ասանկ ախուր մտածութեանց վրայ ընդերկար դեգերիլ, կըսենք որ եթէ ներսը Հայաստանի մէջ չի երևեր դեռ ևս ծանր մրցութիւններ, նուաղ չեն սակայն արգելիչ խոչընդոտներն, որոնք եթէ չի կրնան մրցիլ Հայուն յառաջդիմութեանը դէմ, գոնէ շատ կը դժուարացնեն և խափանիչ ևս կըլլան յերս իրս։

Այս ներքին դժուարութեանց վրայ յաւելով՝ Հայաստանի չրջակայ սահմանակից ազգաց՝ յառաջ նշանակեալ դէմ ընդ դէմ մրցութիւնքը, որոնք վաղ կամ ուշ տեղի պիտոր ունենան՝ կը ծանրացնեն և ևս դժուարութեանց մեծութիւնը։

Բայց երբ զգուշաւոր, ամփոփ, չրջահայեաց և հեռատես ընթացքով մը առաջ երթալու հոգ տարուի, այս դժուարութիւններէն, որչափ և մեծ կամ ծանր ըլլան անոնք, ոչ սարսափելու է և ոչ լքանելու կամ վերջոտնելու։ Անկարելի չի նշանակեր դժուարինը և քանի որ գործք մը չէ արտաքոյ սահմանի կարելիութեան, կանուխ կամ ուշ, մարթ է հուսկ ուրեմն ձեռք բերել զայն։ սակայն տոկալու է անվեհեր արիութեամբ, վաստակելու է անխոնջ աշխատութեամբ, և չարունակելու է աննկուն յարատևութեամբ։ Եւ ահա այս կերպով միայն մարթ է հարթել դիմացն եղած ամեն արգելք և խոչ խաբանարար, որչափ և ծանր ըլլան և միանգամայն ամեն դժուարութեանց վերադաս հանդիսանան։

Հանդերձ այսու՝ չէ ևս անտեղի ակն ունել, որ Հայն՝ իւր դաբաւոր հաւատարիմ ծառայութեանց փոխարէն՝ արժանացած է և պիտոր վայելէ անշուշտ բարեխնամ Տերութեան և Օգոստափառ Ինքնակալին մասնաւոր ակնարկութիւնը։ պիտոր վայելէ առի քաղաքերութիւն, որպէս զի կարող ըլլայ աւելի մեծ ու աւելի կարևոր ծառայութիւններ ևս մատուցանելու ի շահ օգտի և միոյն և միւսոյն։ Առ այս չեն պակսիր մղիչ շահեր, և գուցէ ևս ստիպեցուցիչ հարկեր, որոնց վրայ ուրիշ առթով։

Հեռու փախչելով յերևակայական ցնորից, անապարձ ցոյցերէ և յարաշրջիկ ախորժակէ նմանողութեան, պէտք է ուղեցոյց ըլլան ձեռնարկեալ գործոց հաստատուն և առողջ սկզբունք, մտադիր արձնութեան և աչալուրջ գործունէութեան հետ։ Առանց հեռանալու Աղգին սեպհական եղող յատկութիւններէն, ժիր մչակի պէս պէտք է սրբել և քանցել՝ որ ինչ ՄՏասակար։ տածել և դարմանել՝ որ ինչ օգտակար։ և լեցնել լիացնել՝ որ ինչ պակաս և թերակատար։ Ի ղղութեամբ սկզբանց և դիտմանց եղած աշխատութիւնը և ջանքը անարդիւն չի մնար։ ասոր մենք երկբայութիւն չունինք։

Աղգին ուշադրութեանն և ծանրը կերպով մտադրութեանն արժանաւոր կէտ մըն է ևս յօդուածոյս վերնագրոյն երկրորդ մասը։ «Պանդուխտք աշխարհին Հայոց»։ որուն վրայ կըսկսենք կարճ ի կարճոյ տեսութիւն մը ընել։

(Շարունակելի յաջորդ թերթերուն մէջ)

ՄԷՐԵԱԹԻՊ

ԴՊՐՈՑԱՍԷՐ—ՀԱՅՈՒՀԵԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ցիւնքի նիւսխէմիզտէ վատ իթտիկիմիզ վէճհէլէ Դպրոցասէր-Հայուհեաց ընկերութիւնըն մէքթուպոյլա, Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հաղրէթլէրինին մեզքիւր ընկերութիւնա իրսալ իթտիկի ճէվապնամէյի պէր վէճհի զիյը այնէն տէրճ իտէրիզ։

. . . Խմբագիր,

Օրթագիւղի Հայուհեաց Դպրոցասէր ընկերութիւնը կը խնդրէ ձեզմէ որ բարէհաճիք տեղի մի չնորհել հետեւեալ տողերուն Ձեր ազդօգուտ թերթին մէջ, և կանխաւ իւր չնորհակալութիւններն ընդունել ինչպէս նաեւ իւր մեծարանացն հաւաստիքը։

Դպրոցասէր Ընկերութիւնը իրնդրած լինելով Ամենապատիւ Սրբազան Պատրիարքէն որ նախագահութիւնը ընդունելու պատիւրն ընէ իրեն, Նորին Սրբազնութիւնը բարեհաճեցաւ այդ չնորհքը ընել սոյն Ընկերութեան։ զի այն մեծ և վեհ հոգին որ զամենայն լաւն ու ընտիրը կ'ոգեւորէ և որուն լոկ անունը յինքն կը պարունակէ յառաջադիմութեան և անձնուէր ազգասիրութեան գաղափարը, ոչ երբէք իւր խրախոյսը զլացած է որ և իցէ յառաջադիմական ձեռնարկութենէ։ Դպրոցասէր Ընկերութիւնը այդպիսի վսեմ Նախագահ մը ստանալու փառքն և պարծանքն ունենալով՝ իւր անձանձեր և յարատեւ աշխատութեամբն պիտի ջանայ արժանի լինիլ միշտ Նորին Սրբազնութեան բարձր հովանաւորութեան։

Դպրոցասէր Ընկերութիւնը՝ որն որ վարժուհիներ պատրաստելու ունեցած նպատակին համեմատ պաղատելատ և աղքատ Հայ աղջիկներ ձրիաբար կը դաստիարակէ Օրթագիւղի վարժարանը տարիէ մը 'ի վեր, իւր ձեռնարկութեան առաւել ընդարձակութիւն տալու բաղձանօք՝ որոշեց Պոլսոյ և իւր չրջակայ գլխաւոր գիւղերուն այցելութիւն ընել, և իւրաքանչիւր Հայ ընտանիքէ տարեկան տուրք մը խնդրել 10, 5, 3, 1 դահեկանի, ըստ կամաց և ըստ նիւթական վիճակի նուիրատուաց, ու ընդունած տուրքին փոխարէն ընկալագիր մը մատուցանել որն որ Դպրոցասէր Ընկերութեան կընկրքը պիտի կրէ։

Ընկերութիւնը Ամենապատիւ Սրբազան Պատրիարքէն արտօնութիւն խնդրած լինելով սոյն խորհրդոյն գործադրութեան համար, պատիւն ունեցաւ ընդունելու Նորին Սրբազնութենէն հետեւեալ հրամանագիրն զոր կը փութայ 'ի լոյս ընծայել։

Դպրոցասէր Ընկերութիւնը քաջայոյս է խրախոյս գտնալ ազգէն իւր սկսելու դրամական ձեռնարկութեան մասին, և ակնկալու է բաւական մեծ գումար մը հաւաքել ու զայն ազգին վստահութիւնը վայելող սեղանաւորաց մէկուն քով զետեղելով՝ սոյն հասոյթով Օրթագիւղի վարժարանէն զատ, կարողանալ նոյն իսկ Պոլսոյ մէջ կեդրոնական վարժարան մը հաստատել, յորում տեղացի և պանդուխտ Հայ աղջկունք վարժուհւոյ պաշտօնը արժանաւորապէս վարելու համար պատշաճ դատուած դաստիարակութիւնը ձրիաբար կարենան ստանալ։

Եթէ Ընկերութիւնը ազգին կողմանէ քաջալերութիւն գտնայ ամենայն միջոց 'ի գործ պիտի դնէ կեդրոնական Պոլսոյ վարժարանը հեռզհետէ պայծառացնելու, և միանգամայն իւր նուիրական ազգային պարտականութիւնը կատարելու Հայ ժողովրդեան արագընթաց յառաջադիմութեան նպաստելով։

Այսու առթիւ Դպրոցասէր Ընկերութիւնը իւր խորին չնորհակալութիւնները կը մատուցանէ բոլոր այն ազգասէր անձանց որոնք յօգուտ իւր կ'աշխատին, և մասնաւորապէս Մեծապատիւ Դէորդ Ապտուլլահ և Զարեհ Շիշմանեան էֆէնտիներուն որոնք ազգօգուտ անձուրութեան գեղեցիկ օրինակը կընծայեն։

Հայուհեաց Դպրոցասէր Ընկ.
Ատենադպիր Ատենապետ
Լ---ԷՆ Վ---ԷԼԻ ՄէՔ---ԷՆ Յէ---ՍՔ
29 Օգոստ. 1880.

Իբրեզ Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հաղրէթլէրինին ճէվապնամէսի։

Առ Համեստափայլ և ազգասէր Ատենապետ Դպրոցասէր Հայուհեաց ընկերութեան ողջոյն և օրհնութիւն։

Նամակդ ընկալայ, նպատակիդ արդէն ծանօթ էր ինձ, հերուդրած էի առ ընկերութիւնդ, կը կրկնեմ դարձեալ թէ սրտանց կը հաւանիմ Ձեր ընկերութեան ձեռնարկութեան։

Ամենէն պիտանի և վսեմ գործին կը ձեռնարկէք, բաղմակարօտ հայրենեաց վարժուհիներ պիտի պատրաստէք։ ամեն Հայու պարտք է նուիրական օգնել նպաստել Ձեզ։ ցոյց ցեք հրատարակեցէք այս գիրս։ Ձեր խնդրածն մեծ բան մը չէ, տարին քանի մը դահեկան։ գործելիք գործերնիդ շատ աւելի մեծ է և օգտակար։ ես վստահութիւն ունիմ կատարելապէս ձեր վրայ՝ տեսնելով Հռիփսիմեանց և Գայիանեանց ոգին ի ձեզ։ լուսոյ մշակուհիներ էք և կը խոստանաք այնպէս լինել ցվախճան։ Ձեր եռանդէն կարելի է վստահաբար դուշակել թէ պիտի յարատեւէք։ Արդ ազգին լրութեանը կը յանձնարարեմ Ձեր ընկերութիւնը որ յօժարութեամբ նպաստեն Ձեզ։ Ցարատեւեցէք, Աստուած օգնական ըլլայ և պահապան։ Աստուծոյ և անոր ժողովրդոց և մասնաւորապէս Հայաստանեայց օրհնութիւնները պիտի վայելէք։ Ողջ լերուք։

Աղթարար
Գ. Կ.
ՆԵՐՍԷՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ՄԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Շարգ մէսէլէսինէ տաբր օլարագ թէաթի օլունան մուհարբէրթը տիբլոմաթիգբէյ։ի հավի օլան Իթալիա Եէչիլ Քիթապլերն եազընտա նէչը օլունաճաղընը կէչէն կիւն եազմըշ իտիք։

Պու քիթապ սէքիզ գըսմա միւնդասէմ օլուպ, ադամը մէզքիւրէ չունտան իպարէթ տիր։

1։—Պէրլին ահանամէսինին թասդիգի։—Օսմանլը վէ Ռուս միւսալէհանամէսի։—Արաղիի Օսմանիյէնին թախլիյէսի։

2։—Մէմալէքի Օսմանիյէտէ իսլահաթ։

3։—Օսմանլը մալիյէսի։

4։—Պուլկարիսթանըն թանզիմի։

5։—Շարգի Ռումէլինին թանզիմի։

6։—Պուլկարիսթան, Սրպիա վէ Գարատաղ հուտուտը ճէտիտէսինին թայինի։

7։— Եունանիսթան լէհինտէ թասհիհի հուտուտ։

8։ — Սրբպիա իսթիգլալընըն թաստիգի։

Էվվէլճէ եազտըղմըզ վէճհէլէ մէզքիւր քիթապտա միհթէվի օլան մուհարբէրթաթ՝ Պէրլին ահանամէսինին իմզալանմասընտան 1880 յունիս 3է գատար եազըլան էվրադ տըր։

—=—

Սթամբոլտան թարֆա եազըլտըղընա կէօրէ, Պաբը Ալի՝ նիւմայիշի պահրինին իճրասընտան էվվէլ տէֆթէրլերին պէր իւլթիմաթօմընա պէքլէյօր։

—=—

Ղրէնս Գիզմարք իլէ Գարոն Հայմէրլէ էնանի միւլագաթլարընտա պիլիթիւմլէ էհէմմիյէթլի մէսէլէլէր իւզերինէ թէմամըյլա իթթիֆագ իթմիշլէր տիր։

—=—

Սրանդարդրն Ղիէննա մաւխպիրինտէն աչտրը պիր թէլէկրաֆա կէօրէ, միւշթէրէք տանանմանըն պաչ գոմանտանը ամիրալ Սիմուրա վէրիլէն թաշիմաթ եազընը Գարատաղ մէսէլէսինին նիւմայիշի հագգընտա օլուպ, շայէտ թէտապիրի ճեպրիյէ իթթիֆազը լազըմ կէլտիքտէ միւշարիյէյէ թալիմաթը սարէրէ վէ նէֆէրաթը իմտատիյէ իրսալ օլունաճագ տըր։

—=—

Բօմատան թարֆա եազըլտըղընա կէօրէ, Պաբը Ալի՝ նիւմայիշի պահրինին թէէխիրի իչիւն Իթալիանըն թէվասսութը թալեպ իթմիշ վէ Ցուլչինօյը թերք իթտիրմէք իչիւն Արնավուտարլա իճրա էյլէտիկի միւզաքէրաթը իշպու նիւմայիշլէ ալթ իսթ օլաճաղընը պէյան իյլէմիշ տիր։

—=—

ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ԼՈՒԻ

ՎԷ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ԻԹԹԻԼՃԸ

(ՐԷՎՕԼԻՈՍԻՕՆ)

ՄԻԹԷԼԼԻՖԻ

ԱԼԷՔՍԱՆԴՐ ՏԻՄԱ

ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՖԱՍԼ

(914 Նէ-Դէրէան տէվամ)

Գօնտորսէ՝ Մօրբրանը Թալէպինէ մուխալէֆէթ իտէրէք։ Ամգաէմիատա տիւգ տը լա Վրիլիէրի մէտհ ու սէնա իթմէտիքտէն սօնդրա, Մա'Ալամպէր, Պիւֆօն, Լէպէր, Ֆրանքլին, Լիննէ վէ Վօգանսօնը մէտհ ու սիթայիշ իտէր։ Հէր չէյ պիր իխթիլալա եիւզ թուսմուշ օլուպ, պու խուսուսը հէրքէս քէշֆ իտէր, հէր քէս ֆարգ իտէր, լաքին հէր քէս ինկիլիզէրէ պէնզէմէք հալէսինէ տիւշմիշ օլտուղունտան, պու իխթիլալըն տա 1688 սէնէսինտէքի ինկիլիզ իխթիլալընա պէնզէսիլէճէկի անլաշըլըր։ Իշպու Ֆրանսա իխթիլալընտա տիւք տը Շարթր քի պապասընըն վէֆաթը յա տիւք տ'Օրլէան օլմուշ իտի, իւչինճիւ Կիյէօմ օլաճագ տըր։

Պալատէ էսամիսինի թաատատ իթտիկիմիզ էվվալթ հագգընտա պիր աղ պաշ իտէլիմ։ Քէղալիք էվվալթը միւշարիյէյիմին ճէմիյէթի մէյանընտա իճրա իթմէքտէ օլտուգլարը թէպէտտիւլաթ վէ թէճէտտիւտաթ հագգընտա տալխի պիր գաչ սէօզ սէյլէյէյիմ։

Ժան-Կասբար Լավաթէր 1741 սէնէսինին Նոյէմբեր 15։նտէ Ցուրիխտէ տօղմուշ իտի։ Եիրմի ալթը եաշընտա իքէն Զոէյդերէ Նաղմը Նամ էսէրինի վէ Եիրմի եէտի եաշընտա իքէն տախի Լաֆաթէր Հոթթընտա Եէթէր եախատ Հալը Դէրէն Հոթթընտա Մէ-լահաղը Նամ էսէրինի Նէչը իթտի։ Ցէրին պիր տիգգաթլա սիմատաքի Նիշանէլէրի տէնէյէրէք պունտան խուսուսի պիր իլմ իյճատ իթտի։ Միւշարիլէյհ իչիւն պիր ատէմին չէհրէսի գալպինին խարիթասը, վէ կէօզլէրի՝ բուհրընը այնասը օլտու։ պու իլմինէ տայիր օլան սիմա նիւմունէլէրինի պիղղաթ քէնտի չըղար իտի։

Լավաթէր պու իլմի եայմագ իչիւն հիչ պիր ատըմ ալմայըպ, տնճագ նէչը իթմէք իչիւն պիր սէս չըգարըր չըգարմաղ, Ցուրիխի մանէվի չօպանընը չէօհրէթի պիթիւն Էվրօպայա ինթիշար իթտի։ պունուն սէպէպի չու իտի քի, հէր նէ գատար Լավաթէր եիւզտէն բէք սատէտիլ կէօրիւնիւր իտի իսէ տէ, հագիգաթէն չօգ գուրնաղ իտի։

Պու մուալիմ մէշհուր վէ միւթէպէր զէվաթը, չէհրէսինտէ կէօրիւկիւ էմարէլէրի կէօյլէրէ ուչուրուր իտի։ Ֆէյլէսոֆլարընը ալնընտա կէօրիւկիւ պրուչուգլարը միւչինճէ վէ միւթալէա էսէրի ատտ իտէր իտի։ օրթա ատամլար իչիւն պիլէ աղ չօգ միւտահէնէճէ թարիֆլէր վէրիր իտի։ Պինապէրին հէր քէս Լավաթէրին մէքթէպինէն իտի։ հէր քէս չէհրէ ֆալճըսը օլմուշիտի։ հայաթը միւսթագպէլէնին պիճիւմլէ միւնասէպաթը՝ զանն իտերսին, սիմատաքի խաթթլարա թապի օլաճագ տը։

Ժագ Գաղօթ ասրըն իպթիտասընտա 1720 սէնէսինտէ հիւքիմէթին Բէժան ուսուլինտէ իտարէ օլունտուղու էսնատէ՝ Ցիժօնտա տօղմուշ օլուպ, բէտէրի չէհրի մէզքիւրտէ Պուրկոնը էյալաթընըն տիվան քեաթիպի իտի։ կէնճլիկինին պիր դըսմը միւսթէմիքեաթտա խաթթը խթիվանը մահ վէ պէրրաղ ասիմանը ալթընտա միւրուր իթմիշ իտի։ Շաբրի թապիի օլուպ, չալըշմագսըզընը։ ճահտ իթմէքսիզին վէ թահսիլի իրմէ օղրաշմագսըզընը գուշլար կիպի թէրէննիւմ իթմէեէ պաշլամըշ իտի։ Նաղմաթը՝ գուշ ճիվիլթիսի, վէ հիքայաթը՝ բույալար իտի։ Միւսթէմիքեաթտան ալտէթինտէ, էբէրնէյ գուրպինտէ քեահն բիէրի նամ մահալտէ պիրատէրինին քէնտիսինէ թէրք իթտիկի պիր գարիյէտէ եէրլէշմիշ իտի։ Գաղօթ կէլիպ Բարիստէ ալթը այ գալտըղը էսնատէ պէյլիք գօնագլարընը բուհու օլմուշ իտի, զիրա էյի հաքի վէ զիհնի քէսքին պիր զաթ իտի։ Մէզհէպէ բէք զիյատէ մուհապէթի օլտուղունտան։ միւտէթի էսմրիւնիւն էն քիչիք պիր ավալինտէ պիլէ ինճիլ քէնտիսինին նիզամնամէսի իտի։ Իլերուսինի բէք էյի կէօրիւկիւնտէն վէ պէյլիք ֆուրթունալարը չօգ կիւղել ֆարգ ու իսթիսնաճ իթտիկինտէն, իսթիլալը ազիմին զուհուրա կէլիպ պէյլիսիւկիւնիւ կէօրիւյօր իտի։ Պինապէրին պաղէն չէյլէ պիր պէօյլիք մահզունիյէթէ տիւշար օլուպ, պունուն սէպէպինի անճագ քէնտի պիլիր իտի, վէ պաշգալարը իչիւն պունա հիչ պիր սէպէպ եօգ իտի։

Պիր աղշամ վէ տահա տօղրուսը պիր կիճէ, Գաղօթ՝ Մատամ տը վօտրէյլին խանէսինտէ իտի։ օրատա բաքս իտիմիշ իտի, վէ էյի ըսընմիշ վէ ըսըգլար իչինտէ զարդ օլմուշ տաիրէլէրտէ էքսէրիա վուգու պուլտուղը միսիլու։ ալա պիր թաամտան սօնդրա վադը օլան բիճահ վէ սէվինճ հէր քէսին գալպինտէ հիւքմ իթմէքտէ իտի։ Հէր կիւղել իսիմլէր օրատա մէվճուտ իտի։ զատէլէր։ կէնճլէր վէ կիւղէլլեր հէր վար իտի։ Բօհանլար, Մօնմօրանսիլեր։ Բօլինեագլար օրատա իտիլեր։ հէր սիմատա պիր պէհճէթ էսէրի։ հէր աղրընտա պիր թէպէսսիւմ ալամէթի վէ հէր կէօզտէ պիր ալէվ վար իտի։ Եալընըզ Գաղօթ մախֆիճէ պիր քէօչէ յէ չէքիլմիշ մահզուն վէ սուս բուս օթուրմագտա վէ եէրինտէն պիլէ գըմըլտանմամագտա իտի։ Հէր քէս միւշարէլէ յհ իխթիյարընը պաչընա թօպլանտը։

—Նէնիզ վար, Գաղօթ, նէ՞ կէօրիյօրսընըզ։

—Հայը՞ֆ, ճէվապ վէրտի Գաղօթ, նէ կէօրիյօր իսէմ, օնու սօրմայընըզ։

—Էյլէ իսէ չօ՞գ մահզուն չէյլէր տիր։

—Ցէհչէթի վուգուաթլար տըր։

—Պի՞զ տէ պու վուգուաթլարտա պուլունաճաղըզ։

—Օ վուգուաթլար սիզի քէնտիլէրիյլէ չէքիպ կէօթիւրէճէքլէր տիր։

—Պէնի՞, պաղըրըր Մատամ տը Մօնմօրանսի։

—Սիզի։

—Պէնի՞տէ, պաղըրըր Մատամ տը Շեվրէօզ։

—Սիզի տէ։

—Պէնի՞տէ, թէքրարլատը Մատամ տը Շապօ։

—Սիզի տէ։

—Էյլէ օլտուղու հալտէ, նէ՞ կէլէճէք պայրմըզա, սիւվալ իթտիլէր իւչ գատըն պիր աղըզ։

(Ցէվ-դ)

Էչեան հարպիչ միապայեաը իչիւն Եունան հարպիչ նէգարէ-թիւնէ պու տէֆա երինէ 1,800,000 ֆրանգ թախսիսաթ վերիրմիշ տիր։ Թոքճու վէ սիւլարի իչիւն Մա-ճարիսթանտա միապայեա օլունան 840 պարկիր Ա.թինայա միւվասլ-լեթ իտու�շ, տիկէրլերի տէ ան-գարիպ կելէճէքմիշ։

—=—

—Կէչէնլերտէ Պաղչէ գարու-սունտա քեանի թիֆէնքճի տիւք-քեանընտա՝ պիրինին թիֆէնք մուայենէ իտէր իքէն գաղէն ա-թէչ ալարագ տիւքքեանճընին վուրուլտուղունու վէ գաթիլին տէրտսեթ իտիլտիկին եազմըշ ի-տիք։

Մաղթուլուն բէյտէրի հէր նէ գատար գանընա գան տավասըն-տա պուլունմուշ իսկ տէ, միւս-տաիի ումումի էֆէնտի պունուն գաստէն օլմայրպ գաղէն վու-գու պուլտուղունու պէեան իյլէ-տիյինտէն, եալընըզ իքի սէնէ հապսընա մահքէմէճ հիւքմ վէ-րիլմիշ տիր։

—=—

Կէչէն կիւն Սելանիքտէն ըմ-թամպօլա կէլէն պիր վաբօր Տիվա-նը Հարպ գարարը իզրէ գալէ-պէնտիյէ մահքիւմ օն պէշ գա-տար ատամ կէթիրիպ, պունար-տան օն իքիսի թարապլուսը Ղար-պա վէ գուսուրու Ա.քքեայա կէօն-տէրիլէճէքլէրմիշ։

—=—

Ա.լթընճը տարէի պէլէտիյէ բէ-իսի Պաղ պէյ էֆէնտի հաղրէթ-լէրինին սարքը զայրէթ ու իգ-տամըյլա թէէսիսէնէ մուվաֆֆագ օլտուղու Թէրէ Պաչր պաղչէսին-տէն տօլայը պու տէֆա Պէյօղլու միթէպէրանը՝ միրի միւշարէլէյ-հէ խիթապէնպերթէչէքքիւրնամէ թանղիմ ու իմզա իթմիշլէր տիր։

—=—

Ճումաա իրթէսի կիւնիւ սա-պահլայըն Բանկալթիտէ իքի խըր-սըզ պիր գատարնին գօրտօնճը գարբպ եէնի չէհիրէ տօղրու ֆի-բար իթմիշլէր տիր։

—=—

Ուրլա գաղասը սանտրգ է-մինի Իրֆան էֆէնտինին 3106 ղրշ-25 բարա վէ էսպագ սանտրգ է-մինի Օսման էֆէնտինին 1380 1/2 ղրուշ զիմմէթլերի թէպէյլիսի ի տիւպ թահսիլի զրմիրնտա հիւ-քիմէթը մահէնլիյէյ միրաճա-սթ օլունտուղու մալիյէ միֆէթ-թիշլիի թարափընտան իլան օ-լունմուշ։

—=—

Տիւն Գալաթատան կէչէն պիր սթալընին հայվանը՝ այաղը գա-յարագ հայվան եէրէ տիւշմիշ, վէ պիր մուհաճիր չօճուղունուն իւսթիւնէ տօղրու երգբըմըշ օլ-տուղունտան, չօճուղըն այաղը ֆէնա հալտէ ղէտէլէնմիշ տիր։

Ա.թը սթրնա պինիպ եօլունա տէվամ իթմիշ տիր։

—=—

Ս.պագ Թունա մէպուսու օ-լուպ, պիր վագըթտան պէրու Տէրսաատէթտէ պուլունան գա-զանճեան Յակոբ էֆէնտինին Մու թաֆա բաշա խանընտա Գաս-պարեան Նազարէթ էֆէնտինին Ն.՝ 5 օտասընտա պուլունտուղու-նու, էֆէնտիի մումայիյէյլէ կէօ-րիշմէք իսթէյէն զէվթրին մա-լիւմիւ օլմադ իչիւն կաղէթամըզ վասէթսը իլէ իլան օլունուր։

—=—

Տիւն Պայազիտ մէյանընտա պիր մըգատար գայմէ իհրադ իտիլ-միշ տիր։

—=—

Այզգտա պուլունտուղլարը հալտէ թապուրլարա եէրլէշտի-րիլմիշ օլան զայրթան՝ պու կիւն-լերտէ բէյ տէր բէյ մահալլը մէ-մուրիյէթլերինէ իզամ օլունմագ-տա տըրլար։

—=—

Էրզէնկեան թէմէթթիւ մէ-մուրը քէնտի քէնտիյէ վէրիկիլերի արթըրրպ, մէսէլա 30ը 90ա իպ-լաղ իթմէքտէ, վէ պաղէն տիւք-քեանճըլարտան բարա իսթէէիպ ալամատրը հալտէ թէքեալիֆը մէգքիւբէ՛լի խօտ պէ խօտ թէղեխտ էլլէմէքտէ օլտուրնտան, չէհրը մէգքիւբ իսլամ վէ էրմէնի էս-նաֆլարը հիւքիմէթէ արզուհալ վէրմիշլէր տիր։ Լաքին մէճլիսը իտարէ՝ իթհամ օլունան մէմուրը ճէլգ իտուպ իսթինթաղ իտէճէք վէ իշզահաթ իսթէէճէք եէրտէ, արզուհալ ատահարընն չաղրըրպ իսթինթաղ օլունմալարընա գա-բար վէրմիշ, վէ պու տա նիզամը օլմալըպ, երմի կիւն իշինտէ ան-ճաղ իւչ քիչի իսթինթաղ օլուն-մըշ տըր։

—=—

Հարինտէ միանէրիճ պիր մէքթուպտա օգտունտըղընա կէօ-ռէ, Պուլանըդ ճիմարընտա Մա-նագկերտ գարիյէլերինտէ եէնի իսքեան իտիմիշ օլան Զիշանը ա-չիրէթինէ մէնուպ Գիւրալէր՝ փէ-օնը պիր էրմէնինին գաֆասընը քէսմիշլէր տիր։ Մէքթուպը մէգ-քիւրը ըիվայէթինէ կէօրէ, պու աչիրէթ օրալարտա բէք չօգ ֆէ-նալըգ իճրա իթմէքտէ վէ հայ-վան վէ սըղըր վէ սաիրէ ղասպ ու ղարէթ էյլէմէքտէ տիր։

Քէզալիք մէգքիւր կաղէթանընն Պիթլիստէն մէվրուտ տիկէր պիր մէքթուպընտա տա օգտունտըղընա կէօրէ, խոռխոռունեանց գաղա-սընտա կլինը Գեռատկ Նամ մա-հալտէ Գիւրալէր պիր էրմէնի քէրվանը իւզէրինէ պիլիհիմ եօլճուլարընն պիրինի էօլտիւրմիշ վէ իքիսինի եարալամիշլար տըր։

Գիւրտ հայաուտ սէրքէրտէլէ-բինտէն պիրի ախզ ու կիրիֆթ օ-լունարագ Պիթլիսէ կէօթիւրիլիպ հապս օլունմուշ իսկ տէ, իքի կիւն սօնդրա երինէ սէպիլի թախ-լիյէ օլունմուշ տըր։

ԳԸԹԼԸԳ

ԻՍՆԷ

(Հանգանակութիւն ի Սիլիսթրէ)

Ցր. ՆԴ.

Մեծ. Ցեարք.

Արժ. Յովհաննէս վ. Առաջ-նորդ	12
Մահտեսի Յարութիւն և Մահտեսի Մատթէոս Մ. Համարձումեան	30
Զաքար Մ. Մարտիրոսեան	16
Խնդիր և Յովհաննէս փա-փաղեան	14
Աբրահամ Թօքսագալեան	12
Յակոբ Կարապետեան	12
Կարապետ Պապիկեան	10
Սարգիս Գիւրտեան	10
Սարգիս Գասապեան	10
Ճանիկ Շիրվանեան	8
Կարապետ Գաբրիէլեան	8
Մահտեսի Սարգիս Մահտե-սի Գէորգեան	8
Մահտեսի Գէորգ Եազը-ճեան	8
Սերոբէ Ճարակեան	8
Գրիգոր Տէօվլէթեան	6
Գրիգոր Մկրտիչեան	6
Գաբրիէլ Պեզոզեան	4
Նիգ օլաքի Շեհէտիս	4
Թագւոր Մ. Մարտիրոսեան	4
Սարգիս Հալաճեան	4
Յակոբ Յարութիւնեան	4
Մահտեսի Աւետիս Մար-տիրոսեան	4
Նիկողիմոս Ուզունեան	2
Սարգիս Մկրտիչեան	2
Մահտեսի Ղազարոս Պօղոս-եան	2
Գասպար Երանոսեան	2
Պետրոս Զարուկեան	2
Մելքոն Քապագեան	2
Եանգօ Հարցով	2
Սամուէլ Շոսբատ	1
Եօրկիշ վ. Պապաճանօվ	1
Մահտեսի Աստուր Մահտե-սի Համարձումեան	2
Պօղոս Պետրոսեան	1
Պետրոս Գիսելրի	1
Յակոբ Սըվաճեան	1
Գաբրիէլ Եազճեան	1
Պապ՝կ Ուզունեան	1
Յովհաննէս Յակոբեան	1
Եօրկի Մարիօնօրուլօ	1
Տիմիթրի Գալիպօվ	1
Պօղոս Փափազեան	1
Զաքար Սարգիսեան	1
Եուվանչօ Սարաֆօղլու	1
Ցլօրի Կրլիցալը	1
Առաքել Մանուկեան	1
Բէթրաքի Սավուլիաքօ	1
Մանօլ Կիցա	1
Սարգիս Պալրգճեան	1
Եօրկի Պօյաճի Եանի	1
Եուվան Գապա Եուվանօվ	1
Յգնօվաքի Թէրզի	1
Տիմիթրաքի Իէնուց օղլու	1
Մինաս Ալիքսանեան	1
Ըստօեան Զէօտիէքճի Նէտօ	80
Քոստաքի Ժէսօ	50
Համագումար	242 30

Երկու հարիւր քառասուն եր-կու ֆրանք և երեսուն սանտիմ։

Համարակալ Գանձապետ
Դ. Յ. Յովսէփեան Ա.Բ.Կ.-Լէկեան

13 Օգոստոս 1880.
Գատըքէօյ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ազան Հալա

(Պա-ռատ Կէլէն Բրէկէ-ֆլար)

Բէթէրսպուրկ 13 սեպտ.

Բուս կաղէթալարը՝ Ֆրիտրիհշ-բուհէտ բրէնս Պիզմարգ իլէ Պա-ռոն տը Հայմէրլէ միյանընտա ագ-օլունան գարարլարը Բուսիա ա-լէյհինտէ ատտ իթմէքտէ, վէ Ա.լեմանեանը տարմա թէտարի-քեաթը հարպիչէսինին իպտիյատ պուլտուղընը խապէր վերմէքտէ տիրլէր։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

Ա.ԶԴ

Պարզասէր Հայու հեաց ընկե-բութեան ընդհ. Ժողովը նիստ ունի յառաջիկայ հինգշաբթի սեպտ. 4։

Ուստի հրաւիրեալ են ազնուս-հի անդամք իւրեանց պարտա-կանութիւն կատարելու փութալ, ժամը 7ին ներկայ գտնուելով ի Ն. վարդուհեան վարժարան։

Վան Ատենադպրի Ատենապետ

Վ. Փ. Զէյնեան Ա.Ղ.-Ա.ճեան

1880 Սեպտ. 1
Սամաթիա

ՕՐԱԿԱՐԳ

1՝. Ընթերցումն նախորդ նիստի ատենագրութեան։

2՝. Առաջարկութիւն ձեւափո-խութեան դէպ ստուց։

ԻԼԱՆԱԹ

Գաղղիերէնի և Տոմարակալու-թեան հմուտ երիտասարդ մը վաճ-առական մը քով գրագրութեան կամ գրագրի օգնականութեան պաշտօն մը կը խնդրէ, պէտք ունցողը լը-բագրոյս գրասենեակէն կրնայ տե-ղեկանալ։ 6—3

Շնչիր էմանէրիրին ելլէն իլան դրը

Գաղաի էրպաա սանճաղտնտա քեահին Սէրքայ գաղասընտա հէր սէնէ քիչատ օլունմագտա օլան Պալչրգ բանայիրի պու սէնէ տա-խի աչրլըպ, սաէրի ասայիշվայէի հաղրէթը Բատիշահիտ պիր կէօ-նա ուլղունսուզրգ ղուհուր իթ-մէյէրէք, Թիւճճար վէ սարիէնին քէմալը էմնիյէթէ ազիմէթ վէ ավտէթ իթմիշ օլտուը։ մահա-լինտէն վագը օլան իշար իւզէրի-նէ իլան օլունուր։

սէնէ 96 օգոստոս 30

Պուրտուր մէքթէպի իչիւն էր-մէնիճէ, թիւրքճէ վէ Ֆրանսըզ-ճա, վէ եաԽստ եալընըզ էրմէ-նիճէ վէ թիւրքճէ պիլէն պիր մուալիմ թալեպ օլունտրընտան, հէր քիմ իսթէք իտէր իսէ, մու-զավէյէսինի գարարլաչտրմագ իւզրէ մաթպասմըզտ կէլմէսի իյ-ճապ իտէր։ 5—1

Պանարբոս մահէմէ բէյսէրինէ վէ էրբ մէ-մուր թարգիրտան ելլէ էլան դրը։

Միհթէվիֆա Մըսբրը Պօղոս պէյ վերէսէսինէ պա իլամ մա-ֆայիզ իքի պին քիւսուր լիրա տէրնի օլան Բոլ Գրրմրդեանընն տէյնը մէգքիւրէ մերհուն պու-լունան Մահիա նահիյէսինտէ վագը Դ.ոլուն Քեաֆիրի նամ չիֆթ-լիկին իյուլը 12 ինճի կիւնիւ պիմիւզայտէ պէտէր մուգար-բերի իլէ թալիպլինէ ֆիրուխթ վէ թէսլիմի մուգարբէր պուլունը-ղընտան, իպանը քէֆիյէթ օլունուր։

Սէնէ 96 Օգոստ. 28 3—2

Տօգթօր Հէքիմեան էֆէնտինին Թագաւիմ սօգաղընտա 9 նիւմէրօլու խանէսինտէ սալը, ճումաա վէ բա-զար կիւնէրի էօյլէնէ պիր սաաթ գալընճայա գատար խաթալարը գա-պուլ, վէ Ֆուգարարը տախի մէմ-ճանէն թէտավի իթմէքտէ օլտուղու իլան օլունուր։ 10—7

Տօգթօր Մակրտիչ

Ա.ԼԱՆԵԱՆ

Թապիպի միւմարիէյէ ուզուն միւտատթտէն պէրու կէօքիւս վէ գալպ իլեթիլերինին վէ վերէմ իլ-լեթինինթէտապիրնէ խասէթէն սարքը սայ ու զայրէթ էթմիշ վէ օլ պապատ պէօյիւք թէֆրիւպէ քէսպ էթմիշ օլարագ իլելի մէգ-քիւրէնին ուսուլը թէտավիսինի իքմալէ վարտըրզպ վէ քէսպի չիտատէթ էթմիշ օլանլարը տախի թէտավի էթմէյէ մուվաֆֆագ օլմուշ տուր։

Տօգթօրը միւմարիէյէ քինանէնէ միւրաճաաթ էտէն խասթալարը Պօյանը քէօյլունտէ Գօրու ճատատէ սինտէ վագի 13 նուամերօ իլէ մու-բագգամ օլան քինինխանէսինտէ հէր կիւն սապահ սաաթ իչտէ, վէ ադչամարը սաաթ օնտան սօնկրա վէ փաղար կիւնլերի ագ-չամա գատար դապուլ էտէճէ-յինի, վէ խսթէք էտէնլերէ վիգի-թա էթմէյէ հազրը օլտուղունու իլան էտէր։ 20—13

Ստանպօլ քէօբրիւ պաչընտա վալիտէ Սուլթան խանը խարի-ճինտէ 4 նուամերօլու քիթապխա-նէի Օսմանիտէ միւթէվէֆա քի-թապճի հաճի Յակոբ էֆէնտինին։ Թիւրքճէ էրմէնիճէ վէ Ֆրանսըզ-ճա քիթապլարը, ֆիյաթի սալիէ-սինտէն իւզտէ 40 վէ 50 նօգտա-նընա պու կիւնտէն իթիպարէն եերմի պիր կիւն զարֆընտա քեա-միլէն մաղազայի մէգքիւր տէրու-նինտէ սաթըլճաղը իլան օլու-նուր։ 8—5

Իզմիրլի մէրհում Հասան բաչա ֆա-միլեասընը Իզմիտ իքի սաաթ մէ-սաֆէտէ քեահին Մուսա Քէհեա չիֆթ-լիկինին իճար միւտատթի միւնգազ-եէ օլուպ, եէնիէն իճարէ վիրիլէ-ճէկինտէն, վէ չիֆթլիկին խէ միւ-քէմմէլ վէ մունթազամ էպնիյէ վէ հէր ճինս թիմուր պաչ զախրէ վէ հայվանաթը վէ վասֆ սրադի վէ մէ-րա վէ օրմանլարը հավի օլորընտան, չէրահթի մուգավէյէ վէ պէտէը ի-ճարընը անպամագ վէ չիֆթլիկի մուա-յէնէ իթմէք միբաա իտէնլերին վէ իճարընա թալիպ օլանլարընն, Իզմիտ մէ մուգիմ մէրհումը միւշարիյէյին տամամը Հաֆրզ Բիւյտի էֆէնտիյէ միբաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։ 4—3

Իտարէյի Մախսուսէնին Գատը-քէօյ խսկէյէսինտէ ինչա օլունան Ն պապ տիւքքեանընն իճարէ վիրիլէճէ-կինտէն, խթիճարընա թալիպ օլան զէվաթը Թարիխը իլանան իթի-պարէն իտարէ գօմիսիօնունա միւրա-ճաաթ պույուրմալարը լազմ կէլիր։

28 Ագոստոս 1880 3—2

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ՀԻՐԵԱՑԻՍԻ

Սաթըրը Սթանպօտա, Եէնի-ճամի Զիրնկէրէր ճատտէսի Ս. Ղուկասեան, վէ Ուզուն Զարչը-տա Ֆրէնկեան քիթուպհանէլէ-լերինտէ։

Քէզա կաղէթամըզ իտարէխա-նէսինտէ տախի մէգքիւր հիքեա-եէ ֆիրուխթ օունմագտա տըր։

ՕՐԻԱՆ

ԵԷՆԻՃԷ ԹԻԹԻԹԻՆԻ ՃԱՊՐԻԳԱՍԸ

ԷՍԿԻ ԵԱՂ.-ԴԱԲԱՆՏԱ ՖԷՐՄԷԼԷՃԻԼԷՐ ՍՕԳԱՂԸՆՏԱ Ն. 26

ՕՐԻԱՆ Ֆապրիգասը, կէրէք իտարէսինտէ վէ կէրէք պիլասասա թիւ-թիւնլերինտէ պէօյիւք իպահաթ իճրա իթմիշ օլտուղընը միթէատիտ միւշթերիլերինէ իլան իտէր։ Մէգքիւր Ֆապրիգա՝ իշպու թէպտատիւ-լաթը խուսուսիյլէ բամազան միւնասիպէթիյլէ մէվգէրի իճրայէ գօյմուշ տըր, գիրա Միւսլիմանլար թիւթիւնէ բէք մէրագը օլտուգլարընտան, մէգքիւր Ֆապրիգանըն էն չօգ միւշթերիլերի տիրլէր։

Բահիանթը հէր տէրօ վէ թիւթիւնէիւ տիւքքեանլարընտա ֆիւ-ռուխթ օլունտուղու կիպի, թաչրա վէ մէմալիքի էճնէպպիյէ իշիւն տա-խի կէրէք թօքտան վէ կէրէք բէրաքէնտէ օլարագ պիրարբշլար գա-պուլ օլունուր։

Ֆապրիգանըն իտարէսի՝ թիւթիւնին կէրէք ճինսինէ վէ կէրէք սուրէ-թը թէրթիպինէ բէք չօգ տիգգաթ իթտիկինտէն, թիւթիւնինին սիր թիւթիւնլերէ թէֆվիվագ իտէճէկինի, վէ միշթերիլերին պու դայրէթ վէ ֆէյսաքեարլըզը թագտիր իտիւպ հէր վէճհ իլէ մէմնունն օլաճագլա-ըընը մէմուլ իտիյօր։ Եալընըզ քեաղըտընն թէղեհինինէ օլունաճագ տիգ-գաթ՝ թիւթիւնին ճինսինէ սարֆ իտիլտիկինէն, պու ֆապրիգա թիւթիւնինին բաքէթլերի սիր ֆապրիգալարընքի կեպի սիսուլիս օլմա-յաճաղընտանի իրթաբ օլունուր։

FARINE LACTÉE H. NESTLÉ

GRAND DIPLOME D'HONNEUR

MEDAILLE D'OR
Medaille d'or
à diverses
Expositions

PARIS 1878
Certificats nomhreux
des
premieres
Autorités medicales

ՀԱՆՐԻ ՆԷՍԹԼԷՆԻՆ ՍԻՒՏԼԻԻ ՈՒՆՈՒ

Զվիցերա ինէքքէրինին ալեա սիւտիւնտէն մամալ օլուպ, քիչիւք չօճուգլար իչիւն միւքքմէլ պիր նաֆագա օլան նէսթլէնին մէգքիւր սիւտլիւ ունու, սիւտիւ ազ օլան վալիտէլերին սիւտիւ եէրինէ կէչքա-տէն պաչգա հէմ սիւտէն քեամէքլիկէ վէ հէմ տէ հազմա ենգօյլուգ վերիպ իքմալ իթտիրը։

Մէգքիւր ուն հէր էճզաճըտա վէ էճզա մաղազաընտա պուլուն-մագտա տըր։

Իշպու ունուն պիր չօգ հիյլէլերինտէն սագընըլմագ իչիւն հէր գու-թու իւզէրինտէ պուլունան Հանրի Նէսթլէնին իմզասընա տըգգաթ օ-լունմագ իգթիզա տըր։

Մ. ՊԱԼԵԱՆ Վ.Ի ԳՈՒՄԲ.

ՄԷՀՄԷՏ ԱԼԻ ԲԱՇԱ ԽԱՆ Ն՝ 27 ԴԱԼԱԹԱ, ՍԹԱՄՊՈԼ

ՀԷՐ ՁԻՆՍ ԷՄԹԱՍ. ԻԶԻՒՆ ԹԻԻՃՃԱՐ Վ.Ի ԳՕՄԻՍԻՕՆՃՈՒ

Իտաալաթ վէ իխրաճաթ էմթաասը։ — Ինկիլիզ վէ Ֆրանսըզ մալի օլարագ Ամէրիգա վէ սաիր միւսթէմլիքեաճտան կէլէն էմթաա, զէխա-յիր, վէ սաիրէ։ — Ճօրճ Բրայս Ֆապրիգասընընն տէմիր գասալարը. էպնիյէ վէ տէմիր եօլլար իչիւն քիւրէք վէ էտէվաթը սաիրէ, վէ դայրիհիմ

Հէր տէքքուզ տէրէճէ էյնա օլունուր։

COFFRES—FORTS

ՄԻԼՆԷՐ ԳԱՍԱԼԱՐԸ

Մէգքիւր գացալար տիւնեանընն հէր թարաֆընտա քէսպի նամ իթմիշ օլուպ, գավի վէ տայանըգլը տըրլար, վէ աթէչտէ եան-մաղլար։

Խըրսըզ վէ աթէչէ գարշը թէէմին ճիհէթիյլէ, նասրլ քի Սթամ-պօլա, եօյլէ տէ հիչ պիր եէրտէ պու գացալարընն էմնալի եօգ տըր։

ԱՇԷՐ.
ՍԻՏՆԷՅ ՆՕՎԻՑԼ

Զեր. — Միւսիւ Սիտնէյ Նովիլ, գացա սաթընն ալմազտան էվ-վէլ մաղազալարընա կէլիպ գացասընը կէօզտէն կէչիրէպ, չէհա-տէթնամէսինի վէ էվրագը սայիրէյի օգուտալարը իչիւն էհալիյէ ըէճա իտէր։

Գալաթատա Եիւքսէք Գալտրրմտա Գէորգ պէյ խանը։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 13 Սեպտ.

Ինկիլ. էհանը Ինկ. Լիր.	97-15/16
Օսմ. էհանը աչրլար	9-5/8
» » գաբանը	9-5/8
Իսթիգրազ 65	10-1/8
» 69	10-
» 71	71-
» 72	17-1/2
» 73	9-5/8
Օսմանլը պանգաբը	10-1/8
Մըսրը տույուն. մուքթա հրտէ	63-5/8
» իմթիյազը	93-1/8
Բուսիա խսթիգրազը	89-5/8
Գամպիօ Բարիզ 6 այ վաստէ	—

Փարիզ, 13 Սեպտ.

Ֆրանս. էհ. 3 % Ֆր.	86-70
» » 5 գրանսուզ	120-22 1/2
Օսմ էհանը աչրլար	8-70
» » գաբանը	9-72 1/2
Իսթիդրազ 65 Ֆր.	50-
» 69	50-
» 73	48-
Մըսրը ֆունտ. մուքթա հրտէ	322-50
Գրէտի Լիոնէ	965-
Օսմանլը պանգաբը	507-50
Բուսէլի չըմէնտրֆէրի	30-
Իթալիա էհանը	86-40
Գամպիօ Լօնտրա 3 այ վաստէ	25-35

Վիէննա, 13 Սեպտ.

Ագիո Ֆիլորին	—
Բուսէլի չըմէնտրֆէրի	14-

ԼԱՆԴԱ ՖՕՐՍԱՍԸ

Էհ. ուս. տիւն ագ. գաբ.	10 21
Գաբ. ասպան աչրլար	10-19
Իսթիգ. 63 (Մուքթա) 6 % Ֆ.	50-50
» 65 » 6 % Ֆ.	50-50
» 69 (Թինար) 6	49-50
» 72 (Գօն տիւ Թրէգօր)	17-
» 73 6 % Ֆ.	47-50
Բուսէլի չըմէնտրֆէր 3	29-25
Ագճէ Ֆայիզի %	9-
Ըրգօր Դրէս	30-
Հավալէթիզ »	45-

ԳԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	3-27
Ասամլօլ պանգաբը	7-25
Սօսիէթէ ժէնէրալ	4- 3
Թրամվայ	4-05

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրաը 100 ղրշան	Ղ. Փ
Գէյալ մէճիտիյէ Ֆարգը	107-14
Մէթալիք »	213-20
Գէյլիք »	212-20
Սվէտլըգ »	128-10
Գագըր »	555-
Գայմէ »	1210-
Ինկիլիզ լիրաը	110-18
Ֆրանսըզ ալթունու	87-36
Փօլ	90-20
Գրիմից ալթունու	51-25
Գարպոն գայմէի	8-70

ՏՕՔԹՕՐ ՄԱԿՐՏԻՉ

Ա.ԼԱՆԵԱՆ

Թապիպի միւմարիէյէ ուզուն միւտատթտէն պէրու կէօքիւս վէ գալպ իլեթիլերինին վէ վերէմ իլ-լեթինինթէտապիրնէ խասէթէն սարքը սայ ու զայրէթ էթմիշ վէ օլ պապատ պէօյիւք թէֆրիւպէ քէսպ էթմիշ օլարագ իլելի մէգ-քիւրէնին ուսուլը թէտավիսինի իքմալէ վարտըրզպ վէ քէսպի չիտատէթ էթմիշ օլանլարը տախի թէտավի էթմէյէ մուվաֆֆագ օլմուշ տուր։

Տօգթօրը միւմարիէյէ քինանէնէ միւրաճաաթ էտէն խասթալարը Պօյանը քէօյլունտէ Գօրու ճատատէ սինտէ վագի 13 նուամերօ իլէ մու-բագգամ օլան քինինխանէսինտէ հէր կիւն սապահ սաաթ իչտէ, վէ ադչամարը սաաթ օնտան սօնկրա վէ փաղար կիւնլերի ագ-չամա գատար դապուլ էտէճէ-յինի, վէ խսթէք էտէնլերէ վիգի-թա էթմէյէ հազրը օլտուղունու իլան էտէր։ 20—13

Ստանպօլ քէօբրիւ պաչընտա վալիտէ Սուլթան խանը խարի-ճինտէ 4 նուամերօլու քիթապխա-նէի Օսմանիտէ միւթէվէֆա քի-թապճի հաճի Յակոբ էֆէնտինին։ Թիւրքճէ էրմէնիճէ վէ Ֆրանսըզ-ճա քիթապլարը, ֆիյաթի սալիէ-սինտէն իւզտէ 40 վէ 50 նօգտա-նընա պու կիւնտէն իթիպարէն եերմի պիր կիւն զարֆընտա քեա-միլէն մաղազայի մէգքիւր տէրու-նինտէ սաթըլճաղը իլան օլու-նուր։ 8—5

Իզմիրլի մէրհում Հասան բաչա ֆա-միլեասընը Իզմիտ իքի սաաթ մէ-սաֆէտէ քեահին Մուսա Քէհեա չիֆթ-լիկինին իճար միւտատթի միւնգազ-եէ օլուպ, եէնիէն իճարէ վիրիլէ-ճէկինտէն, վէ չիֆթլիկին խէ մի-քէմմէլ վէ մունթազամ էպնիյէ վէ հէր ճինս թիմուր պաչ զախրէ վէ հայվանաթը վէ վասֆ սրադի վէ մէ-րա վէ օրմանլարը հավի օլորընտան, չէրահթի մուգավէյէ վէ պէտէը ի-ճարընը անպամագ վէ չիֆթլիկի մուա-յէնէ իթմէք միբաա իտէնլերին վէ իճարընա թալիպ օլանլարընն, Իզմիտ մէ մուգիմ մէրհումը միւշարիյէյին տամամը Հաֆրզ Բիւյտի էֆէնտիյէ միբաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։ 4—3

Իտարէյի Մախսուսէնին Գատը-քէօյ խսկէյէսինտէ ինչա օլունան Ն պապ տիւքքեանընն իճարէ վիրիլէճէ-կինտէն, խթիճարընա թալիպ օլան զէվաթը Թարիխը իլանան իթի-պարէն իտարէ գօմիսիօնունա միւրա-ճաաթ պույուրմալարը լազմ կէլիր։

28 Ագոստոս 1880 3—2

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ՀԻՐԵԱՑԻՍԻ

Սաթըրը Սթանպօտա, Եէնի-ճամի Զիրնկէրէր ճատտէսի Ս. Ղուկասեան, վէ Ուզուն Զարչը-տա Ֆրէնկեան քիթուպհանէլէ-լերինտէ։

Քէզա կաղէթամըզ իտարէխա-նէսինտէ տախի մէգքիւր հիքեա-եէ ֆիրուխթ օունմագտա տըր։

ԻԼԱՆԸ ՄԱԽՍՈՒՍ

Գօնթի պիրաաէրլէր վէ Շահինի տուխան Ֆապրիգաթօրլարը, իսլամ իթտիքլերի ալա վէ գօգուլու տուխան վէ սիկարալար իլէ միւշթերիլե-րինի Ֆէվգէլէ ատէ սուրէթտէ մէմնուն իթմէք արզուսու իլէ, պու տէ-Ֆա խայը սէնէլերէտէն պէրու տուխան սէնաաթընտա քէսպը մէհարէթ իթմիշ օլան Տէմիրգարուեան պիրաաէրլէր իլէ շէրիք օրմաշլար տըր։

Նէօյլէ քի, պունտան պէօյլէ միշթերիլեր նէնհէէնին գրյրմըզ տուխան վէ սիկարալարընը իշթիրա իթտիքլերինտէ, պիրինճի նէվինտէն օլտուղունու քէնտի թէմրիպպէլերի իլէ շահատթտէն մաատա, սրբա-բըշլարընն սիւրթլա իճրա գըլընմասընտա զիյաաէսի իլէ խօշնուտ օլաճագլարը պէտիհի տիր։

Թաչրատան հէր նէ ճինս վէ մդգտար եարարագ վէ գրյրմիշ տուխան վէ սիկարա սրբարբշլարը օլոր իսէ գապուլ վէ սիւրթլա իճրա օլու-նուպ, մահալինէ կէօնտէրիրիր։

Բաքէթլէր ատիդ իսմ ու ալամէթ իլէ տէվամ օլունուպ, եալընըզ էսկիսինտէն Ֆարգը իշիւն իւզէրլերինէ մասսուսէն «Տէմիրգարուեան Պիրատէրլէր» իսմի թաալ օլմուշ տըր։

Էվրօբա թարաֆլարընտան սրբարբշ իսէն միւշթերիլերիմիզ սայէի Շա-հանէտէ պանտրօլ ըէսմինտէն մուաֆ օլտուգլարը իշիւն, պու սէպէպլէ եիւզտէ եերմի թասարրաֆ օլունուր։

Սարքըն մահալէր. — Գալաթատա Սանտրգճըլարտա Ն. 130. — Զրնտան գարու Զէօտիէքճիլերտէ Ն. 29. — Էմին էօնիւնտէ Ն. 56, վէ ճիւմէ տուխան սաթըճըլարտա։

Ներքէթէ կէօնտէրիրէն մէքեաթիպին լէվասը, — «Տէմիրգարուեան պիրատէրլէր, Գալաթատա Սանտրգճըլարտա նիւմէրօ 130»։

Իդարա. — Պունտան մատտա Սթամպօլտա Պըշդճըլարտա 76 նիւ-մէրօ իլէ բեպին քէնտի տուխան Ֆապրիգամըզդն այրրճա տէվամընը վէ մամուլաթընն Զէօտիէքճիլերտէ 29 նիւմէրօտա սաթրմագտա օլտու-ղու տախի իլան օլունուր։

ՏԷՄԻՐԳԱՐՈՒԵԱՆ ՊԻՐՈՏԷՐԼԷՐ